

L.-d. ՔԻՒՄԼԻԵՆ



ԱՄԵՆՈՒՆ

ՄԱՐՄՆԱՄԱՐՁԸ



ԴԱՄԱՆԵՑ ՖՐԱՆՍԵՐԵՆԵ

ՀԿ Յ. ՔԱԶՈՒՆԻ

(հայութեակ վերապահուած)



Ա. ՊՈՒԼԻ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԽԱՀՈՒՆ Յ. ԳՈԶՈՒՆԵԱՆ

մի, թիւ 45

2

613.7

R-67



Ա.Օ.ՕՊ.Հ ՄԻ.Տ.Բ



Ա.Օ.ՕՊ.Հ ՄԱՐՄՆԱՅԻ.Հ

30 AUG 2013

Ե. Զ. ԽՈՎԼԻԵՆ 29 JUL 2010

610
Հ/Ձ-ՔԻ ԱՄԵՆՈՒՆ

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԸ

613-7
F-67
Կ. *

1003
10439

Երկար եւ քաջառողջ ապրելու
համար ընել ամենօրեայ մի քանի
վայրկեանի մարզանը. առանց գոր-
ծիքի, Շուշտական մեթոսով:

ԹԱՐԳՄԱՆԵՑ ՖՐԱՆՏԵՐԵՆ

ԵԶՆԻԿ Յ. ՔԱԶԱԽԻՆԻ



Կ. ՊՈԼԻՄ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
ՄԱՆՈՒԿ Յ. ԳՈԶՈՒՆԵԱՆ
Մեծ-Նոր Խան, Թիր 45

1912



ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Ներկայ գրքով հացերեկի բարգմաններով միայն նպաստ է եղած. և զշկ թէ խիս փոքր՝ բայց վերջապէս չափով մը նպաստած լըլլա հայուն, մասնաւորապէս մեր մասոց սերունային զիալիքական կրուրեան:

Թրամաներեկի հեռու չեմ. եւ սակայն կը կործեմ որ բարգմաննուրիւնս իր ամբողջ թերուրիւններով հանդերձ չցիւի բարդի իրեւ ակնկալուած օգուտները տակի: Մեր մեջ նորուրիւն է ոչ միայն մարմանաւորգի զիրքը՝ այլ եւ իր աւանդած շուկական մերուը:

Յարգելի նեղինակը L. G. Kumlien շուկասցի մ'կ Բարիդ հաստատուած, եւ հոն հիմնած է մարգարան մը մի միայն շուկական մերուը ծաւալելու համար Թրամանայի մեջ:

Այդ մերուին օգտակարութեան վրայ խօսիդ իմ կործեմ բոլորովին աւելորդ պիտի լըլլայ. մանաւանդ որ իր յառաջարանը այնան կուռ կերպով զայն բացատրած է արդեւ. մեաց որ մեկ կամ երկու աւելուան վորձը պիտի ցոյց տայ սացուած առաւելուրիւնները մարման նախկին վիճակին վրայ: Հսկեմ նաև թէ այս զիրքը իրը նպատակաւոր վաւերացուած է Թրամանայի կրական նախաւարութեան կործեմ եւ զործածուրիւնը արտօնուած իր վարժարաններուն մեջ:

Փորձեռու իւրաքանչյուրին ներքեւ նշանակուած են անունները այն մասնելուն կամ մարման մասնուն, որոնք անկ կ'օգտուին: Այս առքի լըլլեցողներուն աւելի զիւրուրիւն մը տուած լըլլան համար, յարմար դասեցի գրքին վերը զետեղել երկու պատկերներ, ներկայացնող մարդկային մարման բոլոր դնդեռները, միևնու յառաջարդութեան, իսկ միւսը թիկունիքն: Նշանակեով միւսնոյն առեւ իւրաքանչյուր մասնի անունը:


Սյս առաջին փորձն երկ յաջողութիւն գտնէ, նպասակ ումիմ նաև երեք սերիի նկարները, անջատաբար հաւաքելով հրապարակ հանելու, նշանակելով միեւնոյն առևն իւրախնիւր նկարի ներքեւ շարժումը և յարսկից կարեւոր ծանօթութիւնները, այնպէս ինչպէս զետեղուած կայ գրանուերեն հրապարակութեան վերը:

Պիտի սիրեն հաւատադ որ հայր, մասնաւորապէս հայ մասադ սերունդը, կը ճանչնայ յարզը թղիսական կրուրեան ու զիտէ խաջախերէ այդ ուղղութեամբ առնուած առևն խայ:

Եւ աս՝ իմ ամենարանկ եւ սրապին նուերն է իմ սիրելի այդ մասադ սերունդին:

Կ. Պոլիս,
1912

ԹԱՐԳՄԱՆԻՉԸ



ՅԱՌԱՋԱԲԱՆ

Եր համեստ երեւոյրով, Զեր փոքր զիրքը՝ սիրելի Պ. Քիւմիիեն՝ ինձ կը բուի քէ կը պատասխանէ իւրական անհրաժեշտութեան մը: Այսեղ աւելի սիրայօժար կ'ըսեմ քի իմ, բարեկամներու վրայ եւ մեր գործաւոր երիտասարդուրեան մէջ ամենանօքրիս կերպով հաստատած եմ նշանակելի օգուտները շարժումներուն ռուկտական մերոտին՝ որուն յարատեւ պատգամաբերն եւ շատ հետեւուած վարպետն էք:

Երկ մարմնամարզի ուսուցիչներու եւ սիօրի հետեւողներու բանկ օժանդակութեամբ, բժիշկները յաջողած են՝ ընտանիքներու մեծ մասի մը հասկցնել մարմնամարզի եւ սիօրին Ֆիզիկական, առողջապահական եւ բարոյական արժեքը, շատ ծնողիներ ալ կան դեռ որոնք տակաւին կ'անգիտանան Ֆիզիկական դաստիարակութեան աւագ կարեւորութիւնը, եւ նոյն իսկ չեն ուզեր ստացուած արդիւնքներու ստուգութեանը հաւատալ:

Զեր զիրքը ուրեմն ողնայարի ուղղուելուն, կուրծքի ընդլայնման եւ որովայնի կեցուածքի մասին աւանդած շարժումները, անոնց հասողութեան աստիճանին բերելով պիտի լուսաւորէ զանոնի:

Նաբար չանցնիր— կրնալի օր իսկ ըսել ուր բժիշկը կանչուած չըլլայ հաստաելու ընտանիքներու կամ դպրոցներու մէջ մարմնի ծոռութիւններ, զորս ժամանակը եւ սգիտութիւնը անդարմանելի են դարձուցած, եւ որոնց կարելի եր սակայն արգելվ հանդիսանալ, երկ աւելի կանուխ տեսնուած ըլլային:

Ողնայարի բեման դեպքերն են որ աւելի լաճախաղեակ են, իսկ անոնց տիտուր հետեւանիքները զիսաւորաբար դեռասի աղջկանց մօս աւելի դառն կերպով զգալի կ'ըլլան:

Կորացած համակիները, բոլորքի երիկամունքները, մարմնեն անջատուած ուսերը—թէւաւորուած ուսերը—(ինչպէս լատինները կ'ըսէին) չեն այն միակ ծուռքի նենց կը հանդիսավիմ։ ողնայարի թէխումներն ալտարքեր կերպով ծանր եւ բազմարիւ են. անոնք մի միակ ողնասիւնի վրայ չեն որ կ'ազդեն, այլ նաև զօրեղապէս կը ներգործեն կրծալին վանդակին եւ կոնիին վրայ։

Սեղմուած, սձեւացած կուրծքը դժուարաւ կը շարժի, շնչառական շարժումները կը կորսնցունեն իրենց լայնոյրը։ Թոփերը նեղ միջոցի մը մէջ զէ կերպով կը շնչեն, սիրտն ալ իր պատօնին մէջ կը թերանայ։

Կոնիի ձեւափոխուրինները մատաղ աղջկանց մօս ապագային կրնան ունենալ նոյնան ծանր հետեւաններ։ Դախատեսել այս խարարումները, անոր դէմ հանել մերուառոր կերպով տրամաբանուած մարմնամարզ մը, շարինին դէմ ամենանեմարիս եւ միակ դարմանն է։

Սակէ զաս, մարմնամարզը մի միայն պատանեկան ողնայարի թէխումներուն համար չեն որ դարման է, այլ եւ կարելի է ըսել ամեն տեսակ շնչառական դժուարութեանց համար, որոնք խիս յանախ կը վերջանան բռնախով եւ ուրիշ բռնային բռնիկ տապերով։

Գաղափարներու ուրիշ դասի մը մէջ, այն խոր համզում ունիմ որ երե իրենց սկզբնաւորութեանը մէջ դարմանուէին մեծ հաղաքներու քուառ զախտաւորները, յաւ հասկցուած որովայնային շարժումներով եւ ուրիշ ընդհանուր, զահազան եւ հետաքրքրական մարզաններով խնամուէին, անոնց տրուած պիտի ըլլար լաւագոյն որովայնային փոկ մը, հան այն ինչ որ կելնէ այսօր մեր մանկուդիչներու գործարանէն։

Անուուս այս փորձերու բարեբաս արդիւնքները զգալի կ'ըլլան նաև բարոյականի սահմանին մէջ, այսինքն կամքի մէջ տկունութիւն, ֆիզիկական գործունե-

ուրեան եւ աշխատանիի տարողութեան ընդարձակում։

Ամեն մարդ վերջապէս, զիտ այսօր թէ ինչ արմատական փոփոխութիւն մցուցած է Զեր տուեսական ցեղին մեջ իրազործումը մարմնամարզական այս սկզբունքներուն եւ այն խորհրդածուած շարժումներուն զորս այնան մանրակրկիս կերպով ներկայացուցած է։


Զենի կրնար արդեօֆ յուսալ որ այս շարժումները մեր թրանսական ազգին ալ մեծ ծառայութիւններ մատուցանեն։ Ես իմ մասին անոնցմէն եմ որոնք կը հաւասան այդ բարերար ազդեցութեան եւ առոր կ'աշխատիմ իմ բոլոր զօրութեամբս, ջանալով միանգամայն չի վտանգել աշխատութիւնը, նկունութիւնը, ճարպիկութիւն եւ խիզախութիւնը որոնք միւս եղած են զերազանցօրէն թրանսական յատկութիւններ եւ որոնք պիտի մնան միւս մերը՝ հաջայոյս եմ։

Բժիշկ P. Michaux

Վիրարոյժ Յեսյոն Ճիւանդանոցի



ԱՐԵՀԻՆ ՍԱՍ



ԼԱԻ ՀԱՍԿՅՈՒԱԾ ՖԻԶԻՔԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԵԱՆՑ
ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆՀՐԱԺԵՏՈՒԹԻՒՆԸ

Ամեն կողմէ տրառնչից ցաւազին ճիշեր կ'արծակուին,
զանազան հիւանդութեանց եւ զյութեան թերի պայման-
ներու առթած աւերներու մասին :

Մարդ երբ իր անձին, կամ իրեններուն համար այլ
եւս անհոգ կ'ըլլայ, այն ատեն ամբողջ իր երկրին, իր ցե-
ղին ուժաթափ լինելու երկիւղը կ'ունենայ:

Փօխանակ տրանջալս, անհրաժեշտ է կորովի կերպով
մաքալի եւ հակազել ֆիզիքական անկման առիթ տուող
այն պատճառներուն դէմ որոնք կը հետեւցնեն նաև բա-
րոյական ուժասպառութիւն:

Ի՞նչ ընել պէտք է ատոր համար.

Օրական մէկբանի վայրկեանի լաւ հասկըց-
ուած մարզանի, առանց գործիքի, հետե-
ւելով բանական մեթոսի մը :

Ահա ինչ որ միանգամայն թէ՛ պարզ և թէ՛ նուազ
ծախսի կարօտ է :

Ծանօթ չէ բատ բաւականի թէ ֆիզիքական զան-
տիարակութեան լաւ մեթոսով մը կարելի է վերս-
տեղծել ցեղ մը, և զայն պահել ուժեղ և կորովի: Ֆի-
զիքական մարզաններու չնորո՞իւ միայն, շուէտական

ցեղը որ անհետանալու վրայ էր, հիմայ կը հասցնէ հակառակ կլիմայի խստութեան այնքան ուժեղ, խոչոր և աշխայժ մարդիկ։ Պէտք է տարածել այս նոր հաւատաքը թէ մարդէն կախում ունի իր անձին, իրեններուն և ամբողջ երկրին բարելաւութիւնը։ Լաւ մոտածենք այս մասին և անձնական փորձառութեամբ համոզուելիք յետոյ համոզենք ուրիշներն ալ։ Պայքարիլ անհրաժեշտ է։

Քանի՞ հիւանդագին մարդեր կան որոնք առասօրէն կը վասնեն գեղեր։ և մանաւանդ ո՞րքան ջղագրգիռներ որոնք, ինչպէս կ'ըսեն կես առողջութիւն մը, կես ուժ մը ունին— իրապէս հիւանդ չեն՝ բայց միշտ տրամադրիր կերեւին հիւանդանալու միշտ անկայուն հաւասարակշռութեան մէջ կը տատանին։

Ապրիլ չէ սա այլ կեանքը քաշկռտել։

Այս կարգի գոյութեան մը համակերպիլ— գոյութիւն յաճախ այնքան տաժմանելի, որը սաստիկ ջղագրգութիւն կը պատճառէ և նոյնիսկ անձնասպանութեան գաղափարներ կուտայ— կը նշանակէ ւրել այս աշխարհէն յուսալի երջանկութեան մեծ բաժին մը. վտանգի ենթարկել յաջողութիւնը ձեռնարկուած ամեն գործի. քանի որ առ այդ պահանջուած կորովը և ոյժը պիտի պակսի իրեն։

Վերջապէս այդ կը նշանակէ փորձել ամեն կերպով դժբաղբացնել իրենները— եթէ ընտանիքի հայր է, — վասնդի նա անոնց պիտի փոխանցէ գրեթէ բոլոր իր փիզիքական կարողութիւնները, ինչպէս նաեւ աւելի վատ կացութիւն մը քան այն, ինչ որ կարելի պիտի ըլլար թողուլ։

Անոնք մանաւանդ որ ունին սրտի հատորներ, ինչպէս ընտանիք մը յանձնուած իրենց ինսամքին, անոնք պէտք է շատ լաւ խորհին իրենց պատասխանատուութեան վրայ։

Դո՛ւք ընտանիքի հայրե՛ր ի՞նչ կ'ընէ բարելաւելու համար ձեր զաւակաց առողջութիւնը, ի՞նչ կ'ընէք կազզութելու համար զանոնք։ Անշուշտ երբ անոնք հիւանդանան բժիշկի կը դիմէք. և լաւ է որ այդ տեսակ պարագաներու բժիշկ կանչէք սկզբնաւորութեան մէջ իսկ. սակայն ի՞նչ միջոցներ ձեռք կ'առնէք կանխիւլու համար հիւանդութիւնները և կազզուրելու համար ձեր զաւակները։ Կ'երեւի կը կարծէք որ ասոնք ինքնին պիտի կատարուին, և թէ այլապէս համակերպիլ միայն կը մնայ ձեզ։

Նախ կը թողուք որ մեծնան բարեբախտաբար երբեմն քիչ մը ազատօրէն, իսկ յաճախ նախազուշութեան չափազանցութեամբ մը՝ ֆիզիքական լաւ կրթութեան մը նուազ պատշաճ եղանակաւ։ Ապա զանոնք կ'ուղարկէք վարժարան ու կը մտածէք որ հոտ կ'աւարտի ձեր գլխաւոր պարատականութիւնը։ Հօն թո՛ղ անոնց գլուխները թիւն ամեն կարգի ծանօթութիւններով. ամեն բանէ առաջ այդ կը կարծէք որ կարեւոր ըլլայ։

Եւ սակայն իրենց մարմնոյն, ամբողջ կազմաւորութեան համար ալ կը յանձնարարէ՞ք արդեօք որ նոյնքան խնամք տանին։ Անշուշտ կրթական չատ հաստատութեանց մէջ մարմնամարզի գասեր կան, բայց ի՞նչ կ'ըլլայ արդիւնքը. և յետոյ ասոր պատասխանատուութիւնը չինար հաստատութեանց անօրէններուն վրայ որոնք ի հարկէ չեն կրնար գուրս ելնել կրթական ծրագիրներէն։

1. Մարմնամարզը ֆրանսայի մէջ տակաւին չաւանդուիր այնքան բանական, այնքան գիտական եղանակաւ մը որքան պէտք էր։

2. Դաստանդութիւնները տմենորեայ չեն, ըլլալէ ալ շատ հեռու են։ Մարմնամարզէն օգուտ կարելի է

սպասել միայն այն ատեն, երբ ամենօրեայ կը դառնայ: Մնաց որ շատ հիմնարկութեանց մէջ քիչեր են որ անոր կը հետեւին, ի մասնաւորի անոնք որ ի ծնէ ձիրք ունին մարմնամարզի, ընդհակառակն անոնք որ ուրիշներէ համեմատաբար աւելի նուազ կարիք ունին:

Մարմնոյ աճման շրջանին, այն արդիքին (14—20) ուր մարմնը կ'ուռանանայ և ուր պէտք է հսկել այդ զարգացման, օրական գոնէ կէս ժամ պէտք է յատկացուած ըլլայ բոլոր ուսանողներու մարմնական կրթութեան: Երկար ժամեր կը արամազրուին այնպիսի ուսմանց որոնցմէ ումանք գուցէ անօգուտ ալ մնանքի մէջ, և անոնց փոխարէն փիզիքական կրթութիւնն է որ կ'անտեսուի, կը գրնուի:

Նոյն իսկ ուղեղին լաւ գործունէութեան տեսակէտէն—որովհետեւ մարդկային մեքենային մէջ բոլոր մասերը զիրար կը բռնեն—անհրաժեշտ է զրադիլ մարմնոյ միւս մասերով, չանտեսել զանոնք:

Ֆիզիկական լաւ դաստիարակութիւն մը կը նպասէ նոյն իսկ մտաւոր նուանումներու: Ուրեմն նոյն իսկ բրն-նութեանց նպահուն ձեր հրահնազները դիւրացուցած ըլլալու ամառ երիտասարդներ պարտաւոր էք զանց չառնել փիզիքական մարդանքը որը միայնակ կը հաւասարակըշաէ ամբողջ կազմաւորութիւնը, կը հանգչեցնէ ուղեղը և ընդունակ կը դարձնէ զայն նոր ճիգերու:

Զբոսանքի պահերուն ստուգիւ խաղերը (*) խիստ օգտակար նոյն իսկ անհրաժեշտ են աղայոց և երիտասարդներու համար, եւ պէտք էր աւելի յաճախաղէպ

(*) Հոս ալ բացառութիւններ կան, որովհետեւ շատ երիտասարդներ կ'արհամարեն խաղը, որ սակայն առողջապահական լաւ ափափիչ մէջ ուղեղին յոզութիւնը թօթափող եւ զայն հանդարտեցնող:

ըլլային խզելով յաջորդական շարքը գասերուն և սերտողութեանց ինչպէս կ'ըլլայ Շուէտի մէջ:

Եւ սակայն որքան ալ օգտակար ըլլան խաղերը դարձեալ պէտք ունին լրանալու, ամբողջանալու այնպիսի մէթուափիք շարժումներով, որոնք աշխատցնեն խաղի պահուն նուազ գործող մարմնոյ միւս մասերը: Խաղերը չեն կարող մարմնամարզին աեղը բանել: Մարմնամարզը միակ ուղիղ միջոցն է որ կը կանոնաւորէ ամբողջ կազմաւորութեան (organisme): Նօրմալ գործունէութիւնը: Ամենապարզ և ճշգրիտ միջոցն է կարենալ աշխայժ և արթնամիտ ընկերու:

Գալով բանական մեթոսի սուած ախորժին. ոչ միայն պատանիները կ'առնեն զայն երբ ուսուցիչը զիսնայ գասը լաւ աւանդել, այլ և չափահանները: Մարմնամարզը այնքան աւելի պիտի յարգուի անոնցմէ որքան աւելի զգան իրենց առողջութեան, ուժին և կորովին վրայ յառաջ բերած լաւ արդիւնքները: Նախ քիչ մը յոդնութիւն քիչ մը ճիգ, սակայն անմիջապէս կ'զգաս չերմ հաճոյք մը սաացուած արդիւնքին համար: Ըստնք նաեւ որ եթէ ուսուցիչը լաւ տեղեակ է շուէտական մեթոսին, գասաւանդութեանց մէջ կրնայ զանազանութիւն գնել: Հակառակ առանց գործիքի ըլլալուն արդէն միօրինակութիւն չի կայ: Անշուշտ սակայն լաւագոյն կ'ըլլայ երբ կարելիսութիւն կենայ գործածելու մեթոսին յատուկ գործիքները դասաւանդութիւնը ամբողջացնելու համար:

* * *

Ի՞նչպիսի անհրաժեշտ հակալիքներ են այս բանաւոր վարժութիւնները ուղեղային գործունէութեան համար:

Ի՞նչ կը աւեմնենք մասնաւորաբար քննութեանց և

անոնց պատճառած մտաւոր խոնջէնքի շրջանին, ուր մանաւանդ հակակիցիսի մը պէտքը զգալի կը գտանայ:

Խիստ շատ երիտասարդներ ուժաթափ և կորովաւղուրի կը լինին և կը կորսնցնեն իրենց ձկունութիւնը ու նիստ ու կայքին խսկական երիտասարդութիւնը։ Անոնց մէջ կը տեմնուին շատ կանխահաս ջղագարներ, նոյն իսկ մամնք վտանգի կ'նոթարկեն իրենց առողջութիւնը և տեղի կուտան տարիքէն առաջ։

Պիտի կրնայինք հոս յիշել դժնղակ օրինակները երիտասարդներու, որոնք ամենալաւ խստառներ կ'ուտային որոնք սակայն ծայրայեղ յոդնութիւնէ տարուած, չեն կարողացած ունենալ պահանջուած կորովը, զիմագրաւելու համար ժամանակներին կամ ուրիշ ծանր ցաւերու և ունեցած են վաղահաս մահ մը անողոք կոկիծի մատնելով իրենց ընտանիքները։

Երիտասարդներուն.— Զեղ մարմնամարզէն խորշեցնող պատճառը, ո՛վ երիտասարդներ այն կարծիքն է թէ պիտի հարկադրուիք ուժի և ճարպիկութեան մրցակցութեան մը, այսինքն թէ կը մտածէք ինդիբ տրապէզի մէջ ուժեղ ըլլալն է ինչպէս կ'ըլլան դասերու մէջ։

Զեղմէ մանաւանդ անոնք որ ամենէն աւելի տկար են, որոնք շատ աւելի պէտք ունին ֆիզիքական մարդանքի, անշուշտ նուազ կ'ախորդին այզպիսի մրցակցութիւնէ մը, ուր միւս կողմէն իրաւամբ պայցարը իրենց խիստ անհաւասար կը թուի։

Սակայն լինկ ի կողմէ (^(*)) Շուէտի մէջ ստեղծուած

(*) Շուէտական մարմնամարզին վնասող բանը այն է որ զայն կիրարկել կ'ենթագրեն եւ սակայն չեն կիրարկեր։ Կեղծ շուէտական եւ կեղծ բանաւոր մեթոս մ'է այն որ կը կիրարկուի

բանական մարմնամարզին մէջ ոգին, նպաստակը բոլորովին տարրեր են։ Խնդիբը կրկէմաներու մէջ լարախաղացի շահատակութեանց նման, հանդիտաստեաններու զարմանք պատճառելու շուրջ չի գտանար. հոս խնդիբը իր անձին բարելաւութեան և առողջութեան համար աշխատելու մէջ կը կայանայ և հետեւաբար ամէն ոք կրնայ և պարափի օգտավիլ անկէ։

Բանական մեթոսը կը պատշաճի տկարներուն ալ, ուժեղներուն ալ։ Անոր նպաստակը ըմբիշի ձեւեր, ոյժի և առողջութեան խարումիկ երեւոյթներ տալ չէ։ Ան կը ձգտի խսկական ասողջութիւնը, կորովը, ձկունութիւնը և տսկունութիւնը տալու, կը զիւրացնէ մարմնոյն համաչափ զարգացումը կամ կազմառորութեան օրինաւոր գործունէութիւնը, կը հսկէ մանաւանդ մարմնոյ տկար մասերուն վրայ և կը զարգացնէ զանոնք առանց անտեսելու նաև միւները։

Մեթոսին մէջ աւանդուած իւրաքանչիւր շարժում իր գոյութեան պատճառը ունի. որոշ նպաստակի մը հասնելու համար անհրաժեշտ և օգտակար վարժութիւններ միայն պէտք է ընել։ Այս կերպով կարելի է ձեռք բերել կազմառորութեան կատարեալ հաւասարակշռութիւն

այնպիսի ուսուցիչներու կողմէ որք տեղեկութիւն իսկ չունին անոր վրայ, որոնք չեն ըրած պահանջուած ուսումնափրութիւնը։ Ան ալ բանը որ միզ մը կայ երբեմն շուէտական մեթոսը կապելու հին յոյներու ծանօթ մարմնամարզին։

Ապահնվարար հիները, ֆիզիքական կրթութեան նիւթի մասին սրանչելի սկզբունքներ զած էին, սակայն դիւրին պիտի ըլլար հաստատել որ յոյները զրադած են աւելի մարմնաստեղծութեամբ (plastique), բան բնախօսութեամբ (physiologie)։

Մարզանքին բնախօսական արդիւնքները միայն լինկի մեռուին ստեղծումէն ի վեր է որ լաւ մանցցուած են։

և բարեխառնութիւն։ Յետոյ՝ լաւագոյն վիճակի մը մէջ կը պահուին գլխաւոր պաշտօնները (fonction) ինչպէս արեան շրջանը, չնչառութիւնը, մարտողութիւն ևն ։

Աձման շրջանին բացայաց է որ այս կարգի բանական վարժութիւններու ամբողջութիւն մը մնծապէս կը նպաստէ մարնոյ ուռածացման (*):

Իսկ կորովը բոլորպին բնականորէն կուգայ այս մարզանքներուն իսկ արդիւնքով, առանց պէտք զգալ զարգացնելու մարմնոյ այս կամ այն մասը չափազանցուած, երբեմն ծիծաղելի ձեւով մը ինչպէս կը պատահի ֆիզիքական կրթութեան ինչ ինչ սիսթեմներու մէջ։

Այս մերոք առ հասարակ ամենուն ալ կուտայ ամենամեծ արդիւնքը կարելի եղածին չափ ինչ ժամանակի տեսլուրեամբ իսկ։

Աւատցիչներուն։— Յունարքնի, Լատիներքնի, գրականութեան, գիտութիւններու ևն. ի

ձեր իմաստուն ուսուցիչները ո՛վ երիտասարդներ, ձեզ չափ պէտք ունին մարմնամարզին հանգստացնելու համար իրենց ուղեղը, ու ձեզ պէս կրնան և պարախն օգտուիլ այդ ֆիզիքական մարզանքէն՝ այնքան պարզ և դիւրամատչելի միանգամայն։ Այսինքն պէտք ունին կատարելու օրական մեկ քանի վայրկեանի վարժութիւններ առանց ո եւ է գործիքի անորամետուրեան։

(*) Բժիշկ Tissié յատկանշական թիւեր ցոյց կուտայ շուէտական մեթոդին կեանքի միջին տեսողութեան, անումին, եւ հասակին վրայ ըրած ազդեցութեանց համար՝ կըսէ «Կեանքի տեսողութիւնը աւելցած է Շուէտի մէջ։ 1840ին 41 $\frac{1}{2}$ էր և 1890ին 50։ Յիտոն տարուան միջոցին հասակը 3 սանթիմէդր աւելցած է, 1844ին 1,670 մէթր էր, 1890ին 1,701 մէթր։

Զինուորական ծառայութեան անյարմաններու թիւը նուազած է. 1831ին 35,7 էր իսկ 1895ին 0/0ին 21,7։

Քննանիքի հայրերուն։—

Զերծնողքները թո՛ղ յանձնարկումը, գեղ ձեր օգտին համար թո՛ղ պահանջնեն վարժութիւններու այս նուազագոյն չափը, և տան անձամբ անոր օրինակը։ Պէտք է յիշեն որ իրենք ալ տուժած են այն մի և նոյն բնթացքէն, որուն դուք այժմ կը հետեւիք։ Եթէ՛ հակառակ ձեզ նկատմամբ իրենց ունեցած ամբողջ գորովին, տակաւին մինչեւ այսօր մարմնամարզը չեն յանձնարարած, պատճառը այն է որ գեռ ըստ բուռկանի չեն ըմբռնած, թէ լաւ հասկցուած ֆիզիքական մարդանք մը ինչպիսի արդիւնքներ կուտայ։ Ամեն պարագայի մէջ գեռ չեն գնահատած անոր ամբողջ կարեւութիւնը։ Բայց այլեւս շուտով անթոյլարելի պիտի շուանայ այդ անդիտացումը։

Մայրերուն։— Բնտանիքի հայրերուն ըստածներս պիտի կրնայի կրինել, խօսքս ուղղելով մայրերուն։

Բացի այդ, անոնց ի մամնաւորի պիտի ըսեմ նաեւ թէ, մտածեցէ՛ք որ ձեր աղջիկները իրենց կարգին ընտանիքի մայրեր ըլլալու պարաւոր են։ Անոնք ալ ոչ նուազ պէտք ունին ուժեղնալու քան մանչերը։ Անոնք կրկնապէս պէտք ունին մարմնամարզին, նախ իրենց անձին, սպա իրենց սահմանուած պաշտօն՝ մօր գերը կատարել կարենալու համար, առանց խօսելու իրենց, որպէս մանուկներու գառափարակիչ ունեցած գործի մասին։ Ո՛քան պիտի աւելնայ արդեօք իրենց ուժը, իրենց առաղջութիւնը, բանական մարզանքի մը չնորհի։ Գիտէ՛ք ո՛քան կրնակ բանը բանը նապատակ իրենց՝ իրենց ապագայ ընտանիքութիւնը թէ յիշեն, գեղին ապագային։ Եւ արդեօք պիտի ամփոփները են թիւնութեան մէջ նոյն իսկ

7/31 1922

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վ. ԱՅՐԱԿԱՆ ԽԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՅՐԱԿԱՆ ԽԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2

պատշաճութեան ամուսնութեան մէջ (*) (se marier à leur convenance) շատ օգտակար չի պիտի ըլլայ իրենց համար, առողջութեան և ուժի տեսանելի նշաններ ունենալը:

Հետզհետէ ամուսնացողներու մօտ, աւելի քիչ պիտի վնասուի հիւանդագին հրապոյրը: Այդ հրապոյրը անցողակի կրնայ ըլլալ, մանաւանդ որ ամեն պարագայի մէջ, չի փոխարիներ վասառողջ կին մը և վատուժ զաւակներ ունենալու ձանձրոյթին:

Ընդհակառակն՝ ֆիզիքական կրթութեան կարեւորութեան մասին նորագոյն գաղափարներով տողորուած, բանաւոր մարմնակրթանքի մը միջոցաւ ձկունացած, ուժեղցած, քաջառողջ երիտասարդ մը, հետզհետէ անոր մէջ միայն պիտի գանէ թանկագին նիւթեր յաջողելու քննութեանց և... նշանախօսութեանց մէջ:

* *

Ներկայիս երիտասարդներուն մեծ մասը, անդամ մը որ դպրոցէն, քոլէժէն և զօրագունդէն կ'ելնեն, ալ այնուհետեւ ձեռք կը քաշեն մարմնամարզէն: Կարծես թէ մարմնամարզը այդ շրջանին համար միայն օգտակար է, միայն՝ երբ գասարանի նստարաններուն վրայ, կամ զօրանոցներու մէջ կը գանուին:

Որպիսի սխալ: Պէտք չէ արդեօք շարունակել այդ կարգի մարզանք մը, կանխելու համար հիւանդութիւնները, որքան կարելի է երկար պահելու համար ձկունութիւնը և մատղաշութիւնը. յետոյ աւելի յառաջացած տարիքի մէջ որպէս զի մարմնոյ կազմը լաւ վիճակի մը

(*) Se marier à leur convenance. կ'ըսուի այն ամուսնութեան, որուն հիմը փոխադարձ մէրէն աւելի զրայն է որ կը կազմէ: Ե. Թ.

մէջ մնայ: Երբ կարելի չըլլայ յաճախել մարզարաններ ինչպէս նաև մարմնամարզական ընկերութեանց այն սրահները, ուր ամբողջովին կը կիրարկուի իսկական բանաւոր մաթոսը—որուն ֆրանսա մուտքը կը չնորհաւորենք — գոնէ այդ սկակասը պէտք է փոխարինել, առաջնին մարզանիքներավ:

Ինչպէս որ՝ կ'օնափի համալսարանի սրախաղութեան և մարմնամարզի հմուտ ուսուցչիչ՝ գնդապետ C. Norlander բացարած է. առօրեայ զրադրումները, գլխու աշխատութիւնները, քաղաքակիրթ մարդու կեանքին մէջ այնքան տեղ կը բռնեն՝ որ քիչ ժամանակ կրնայ արամագրել ֆիզիքական մարզանքներու: Սակայն, եթէ այդ քիչ մը ժամանակը վատնուի բանական մեթոսի մը չնորհիւ, բաւական կ'ըլլայ ֆիզիքական և ուղեղային գործունէութեանց միջեւ անհրաժեշտ հաւասարակառութիւնը հաստատելու:

Գաւային մարզաններու

I հարկէ շատ երիշեալողներուն (Sport).— տասսարզներ և տարեցներ բացօգեայ մարզանքի մը, սփորի մը կը հետեւին. Ինչպէս վաղք, հեծելանիւ, ձիարշաւ, սրախաղութիւն ևն. :

Սփորները այժմէութիւն ունին, սակայն մէկ, նոյն իսկ բազմաթիւ խաղեր կամ սփորներ անբաւական են, թերի տեղեր կը թողուն ֆիզիքական մարզանքին մէջ: Վասն զի ոչ մէկ խաղի, ոչ մէկ սփորի մէջ, մարմնոյ մասերուն համաշափ զարգացման կը հսկենք: Նոյն իսկ կամ սպարազաններ— և յաճախադէպ— ուր մարզանքը կը չափանցուի, ուր մարզ կ'երթայ խննջէնքի (Surmeange) կամ լինքնախիրութեամբ, կամ անխոնեմութեամբ: Յիշենք օրինակի համար սրամարտ ընողները, որոնք կը

ձեռնարկին խիստ երկար և յաճախակի ընդհարումներու, և որոնք կը գաղրին այն ատեն միայն, երբ ուժաթափակի կ'ըլլան։ Երբ՝ մասնաւորաբար մրցման մը կամ հանրային հանդէսներու մէջ և ընդհանրապէս բոլոր մարզանքներու մէջ ուժի և ճիգի չափազանցութիւն ըլլայ, այն ատեն անտարակոյս բոլոր այդ խաղերը, բոլոր սրուները կը ձգտին ըլլալու վեասակար և նոյն խակ չափազանց յոսի։

Ամեն պարագայի մէջ, միայն խաղերով կամ սիօռներով անկարելի է մարմնոց համաչափ զարգացում ակընկալել. անվատճառ այդ նպատակին համար պարտաւոր էք դիմել կանոնաւոր մաթոսի մը և ուղղել զանոնք։

Եւ նոյն խակ պէտք է կատարել բանաւոր եւ մերոտիք շարժումները ի նպաս ձեր սիրած սիօրին, որպէս զի կարենաք աւելի լաւ յաջողիլ անոնց մէջ։ Այս' մարզաւեցէ՛ք առաւտառուն սիօրէն կամ խաղէն առաջ, որովհետեւ այդ կերպով պիտի պատրաստուիք անոր՝ սիօրին. այդ կերպով ձկունացած պիտի ըլլայ ամբողջ ձեր կաղմաւորութիւնը և աւելի արամագիր կատարելու սիօրին պահանջած ճիգերը։

* * *

Եթէ ո և է բացօպեայ մարզանքի (Sport) չէք հետեւիր. ընդհակառակն աւելի նստուկ կեանք մ'է որ կը վարէք, այն ատեն աւելի ևս անհրաժեշտ կը գտնայ ֆիզիքական մարզանքի մը հետեւիլը։

Գրասենեակի մարզոց.— Դու՛ք գրասենեակի աշխատաւութեանը։— տաւորիներ, զուք որ յաճախ փակուած կ'ապրիք, հապա ի՞նչպէս կ'ուղէք այդպիսի

պայմաններու մէջ զերծ ըլլալ ամեն կարգի չարիքներէ, նոյն խակ հիւանդութիւններէ և կանխահաս ծերութենէ մը։ Դիւրին է համոզուիլ որ անշարժութիւնը արեան գէշ շրջան մը, և մասնային ոսնութիւն (Atrophie) յառաջ կը բերէ։ Ձեզմէ՛ շատեր կրնան վկայել որ այդ կերպով՝ մարդիկ հետզհետէ կունենան աաժաննելի մարտզութիւն, զիսու ծանրութիւն. ուղեղը շարունակ ենթակայ համախսնութիւն, քամուկը կորանալու, յառաջ կուգայ պարաբառութիւն մը, որ կը փոխուի սոնքութեան (Obésité և այլն)։ Զզային հիւանդութիւններէ և նոյն խակ թոքային տապերէ՛ զրոս պիտի կարենար արգիլել բանուկան մարմնամարզ մը՝ պէտք է կասկածիլ։

Ոչ, անշուշտ մինչեւ գրասենեակ համար կը քալէք, երբեմն նոյն խակ աւելի շատ, քիչ մը մարզանք, ըրած ըլլալու համար։ Բայց այդքանը իրավես անբաւական է, քալելը կը մարզէ միայն մէկ քանի, և միշտ միեւնոյն զնդերները։

Քաղաքի գործաւութեանը.— Զեռական ըստած աշխատութեանց մէջ խակ պէտք կայ ֆիզիքական բանաւոր մարզանքի՝ որպէս զի լրացնէ օրինանդմի կարգ մը մասերուն շատ այլամերժ աշխատութիւնը։ Այս' գուշք ալ գործաւորներ, գուշք որ ձեր բացուկները կը յոգնեցնէք բիրտ աշխատանքի մը մէջ, պէտք ունիք յաւելուածական ֆիզիքական աշխատութեան մը, որպէս զի հաւասարակռէք ձեր կաղմաւորութիւնը, համգէցնէք մարմինը։

Ի՞նչպէս— պիտի հարցնէք— կարելի՞ է յոգնութիւնը վարասել շարժումներով, երբեմն խիստ մարզանքներով։ Ասի կրնայ նախ զարմանալի երեւնալ, բայց իրողութիւնը հասկնալ զիւրին եղած է այն օրէն

ի վեր՝ ուր յոգնութեան պատճառները տարբաղազրուած են : Խոնջէնքը յառաջ կուգայ, մարմնի մը աշխատող մէկ մասին մէջ սպառուած արտազրոյթներու հաւաքոյթէ մը, օրինակ գնդերի մը կամ ուղեղին մէջ :

Բանական մարմնամարզ մը, զանոնք կ'անհետացնէ վերահաստատելով արեան շրջանը, դադրեցնելով արեան համախմբումը : Միւս կողմէ այս վարժութիւնները ջղացին մեծ ուժ, ուղեղային շատ կորով վասնել տալու անպատճութիւնն ալ չունին, այս տեսակէտէն կը տարբերին ուրիշ մարդանքներէ, որոնք շատ անդամ կը կիրարկուին առանց չափաւորութեան, առանց մեթոսիք ծրագրի :

Նոյն պատճառաւ ալ, այն երիտասարդները կամ չափանամները որոնք սրօր մը կը չափազանցին, պէտք էր սովորէին յոգնած առուն վերազանալէ յետոյ, կատարել կարգ մը վարժութիւններ, կազդուրելու և հաւասարակշռելու համար իրենց օրկանիզմը :

Գաւափի բանուորեներուն .— Դուք իսկ դաշտի աշխատաւորներ, դուք որ

լսատաւորներ, առողջապահիկ պայմաններու մէջ կ'ապրիք քան քաղքենի դործաւորները, դուք ալ մեթոսիք վարժութեանց պէտք ունիք, հակակշռելու համար արդիւնքները աշխատութեան մը՝ որը ձեզ ապրիքէն առաջ կը կիէ : Ձեր երիտասարդութենէն իսկ այդ ճիգերուն արդիւնքները ի յայտ կուգան, արդէն իսկ գիւղացի շատ սկսնակներու քամակներ կորացած են : Աւելցնեն նաեւ որ թօքափափար նման հիւանդութիւններ, ձեր մէջ ալ կը տարածուին : Պայքարեցէք, շատ պարզէ : Սկզբնաւորութեանը մէջ պայքարը քիչ մը ճիգ ընել պիտի տայ ձեզ, և սակայն ի՞նչքան նպաստաւոր արդիւնքներ պիտի քաղէք անէք թէ ձեր՝ և թէ ձեր որդուց

առողջութեան համար : Զինուորական ծառայութեան մանելէ առաջ, աւելի համարձակ, աւելի առոյդ պիտի ըլլաք . իսկ այնունեաւ երբ զօրագունդ մանէք, լաւագոյն կերպով պատրաստուած պիտի ըլլաք դիմանալու ռազմափորձերուն . այդպէսով ստացած և մշակած կ'ըլլաք ձեր մէջ առողջութիւն, ոյժ, կորով : Այդպէսով նոյն իսկ յառաջացած տարիքի մէջ կը կարողանաք պահնել երիտասարդական գնացքը : Այն ատեն այլ եւս չենք տեսներ այնքան զիւղացիներ այլաքս ըեւնք ծերութենէն «բեկանուած» :

Ուսուցիչներուն .— Այս մասին՝ գիւղի ուսուցիչներ գուռք մեծ պաշտօն մ'ունիք կատարելիք, գուռք պիտի տաք դասը և օրինակը ֆիդիքական նոր կրթութեան : Իսկ գուռք ո՛րքան թանկագին թիկունք պիտի գտնէք, անոր մէջ, ձեր ուսուցչութեան տեսակէտէն, ձեր ֆիզիքական և բարոյական ուժին համար, ձեր պաշտօնին պարզած բարդութիւններու միջեւ :

* * *

Ամենուն համար ալ, ֆիզիքական կրթութեան տրւած ամենալաւ արդիւնքներէն մին սա է, որ մարդ անգամ մը սովորէլէ վերջ, իր մարմնին լաւ պաշտօնավարութեան և մշակման համար ա՛լ աւելի հոգաստը կը դառնայ : Այդ կերպով մարդ ա՛լ աւելի բաղձացող կ'ըլլայ զգուշանալու ամեն չափազանցութենէ, որոնք կը ձրգտին անոր լաւ կացութիւնը և գեղեցիկ յօրինուածքը խաթարելու, մարդ աւելի եւս կը ինամէ իր մարմննը, աւելի կը խորհի իր առողջութեանը վրայ :

Ուրիշ խօսքով մարդիկ ա՛լ աւելի ի վիճակի կ'ըլլան իմաստնագոյն և առողջ գոյութիւն մը պահնելու :



Թէ ինչու համար մեր վարժութեանց շարժին մէջ
ո եւ է զործիք հարկաւոր չէ:

Վարժութիւններու այն պարզ շարքը , զոր նշանակել կը յառաջադրենք , հաւասարապէս ամենն մարդիկը հաղորդակից կ'ընեն , շուէտական մեթոսի էտական մասն հետ , և առանց ո և է մասնաւոր գործի Հարկադրելու . ինչ որ չափազանց պատշաճ է առանին մարմնակրթանքին : Խիստ շատ վարժութիւններու համար , կարելի է կարասիներէ օգտուիլ :

Կարենալ զանց առնել մասնաւոր գործիքներ՝ ահա առաջին բանը որ կը դիւրացնէ պէտքի գոհացումը , և կը պարզէ ծախքերը : Անշուշտ եթէ կարելի ըլլայ հայթայթել գործիքներ խիստ օքտակարներ կան , որոնք կը դիւրացնեն ինչ ինչ շարժումներու կատարումը , ի մասնաւորի սկսնակներու համար : Սակայն այստեղ ընտրուած են , առանց գործիքի և ամենասարդիւնարար շարժումները : Ատէ զատ , կարեւոր է նկատի ունենալ որ , ինդիքը շուէտական մարզմնքներու յասուկ գործիքներու շուրջ կը գառնայ և ոչ թէ ուրիշ կարգ մը առանին մարմնամարդական սիսթեմներու , որոնք պէտք կ'զգացնեն զըսպանակաւոր գործիքներու և ծանրութիւններու և կամ այս երկու եղանակներու միացման :

Շատ մարդիկ նետեւած են այդ սիսթեմներուն (որոնք թէքլամի չափազանցութիւններով մէջտեղ նետուած են) 1. Որովհետեւ շատ սուզնոց չեն , 2. Որովհետեւ քիչ սեղ կը բռնեն և զետեղումը դիւրին կըլլայ :

Բայց գալով անոնց արդիւնաւորութեան , այդ տարբեր , ձախող արդիւնքներ խիկ յառաջ կը բերեն :

Գործիքները կրնան խարել : Մարդիկ պիափ հարկագրուին անոնց գործել տալու , մինչեւ բանական մեթոսին մէջ , մարդկային գործարանաւորութիւնն է որ շարժման կը մղուի , ինչ որ աւելի պատշաճ է : Մարդ կը խորհրդածէ իր բրածին վրայ , ինքն իրեն կը բացատրէ իւրաքանչիւր փորձի պատճառը և արդիւնքը : Զրուպանակաւոր գործիքներով՝ գնդերներուն հակագրուած զիմագարձութիւնը , ո'չ աստիճանարար կաւելնայ , ո'չ ալ նոյն կերպով կը նուռաղի այնպէս՝ ինչպէս կը պահանջէ զնուերին ուժը : Գործիքը այնպիսի զիմագարձութիւն մը կը հակազդրէ գնդերին , որ կ'ստիպուի շարժումները գէշ կերպով կատարելու : Ճիշտ նոյն զիտողութիւնը կրնանք ընել և իրաւանի՞ ծանրութիւններուն համար ալ : Անոնց գործածութիւնը ջասագովողներէն խիստ շատերը պիափ պարսաւէին զաննաք , երբ գիտնացին թէ որքան աւելի նպասակայարմար շարժումներ կարող է իրագործել մարմնը , առանց առաւել կամ նուռաղ ծանր ո և է գործիքի օժանդակութեան :

Վարժութիւնները որքան պարզ ըլլան , այնքան աւելի օգտակար կը գատնան : Պէտք է տեսնել թէ ո՞րը աւելի օգտակար կ'ըլլայ մարմնոց համար , և ո'չ թէ որը կրնայ իրագործել : Եւ ծանրութիւնները կրնան վեստել կիրարկմանը այն շարժումներուն , զորս մարդ պարտի ոչ թէ բաւական լաւ , այլ չափազանց լաւ կերպով իրագործել :

Միւս կողմէ անձնասիրութեան ինդիք մը կը խառնուի անոր , նախ 20 քիլօ ապա 30 վերցնելէ վերջ , կը չանան համեմելու գեթ ըմբշական նուածումներուն , եթէ ոչ զլելու ամենաբարձր աստիճանները (Record) :

Արդ, իսկապէս բանական ֆիզիքական կրթութեան մեթու մը, չի ձգափր. կը կրկնենք, մարդը ըմբիշի փոխակերպելու, տալու անոր ուժի և առողջութեան խարուսիկ երեւոյթներ։ Բանական մեթու մը չի ձգափր հայթայթելու գերաճում, որ կը ծածկէ յաճախ թերութիւն մը, մոլութիւն մը, և առաւել կամ նուազ երկար տեւողութիւն ունեցող չարայէտ հիւմնդութիւն մը։ Մանաւասնդ, մարմնոյն աճման շրջանին, պէտք չէ շատ խորհիլ զնդերները զարգացնելու վրայ, պէտք է աճեն բանէ առաջ օգնել աճումի գործին, զարգացնել օրկանիզմին էական պաշտօնները։ Ահա այն ատեն ուժը ինքնին կուգայ. պէտք է ուրեմն բանական կերպով մը աշխատիլ, առանց որոնելու զնդերային արգիւնքներ՝ որոնք աւելի վեասակար կ'ըլլան համնիլ յառաջադրուած գըլխաւոր նպատակին համար։




Հեղինակներու կողմէ ցուցագրուած են, մարմնամարդի սիսթեմներ, երրեմն առանց ու է գործիքի, կամ կահ կարասիներ իբր այն ծառայեցնող, սիսթեմներ բոլորովին տարբեր շուէտականէն՝ որը միակ բանական, մարդակազմական և բնախօսական սկզբունքներու վրայ հիմուած սիսթեմն է։ Այդ հեղինակները կը յանձնարարեն, թերի, պակասաւոր շարժումներ։ Մնաց որ կարդ մը հեղինակութեանց մէջ վարժութեանց ծրագիր մ'իսկ չի գանուիր։


«Revue scientifique»ի մէջ բժիշկ Ph. Tissié այսպէս կը խօսի շուէտական մեթոսին վրայ։

«Անոնք որ շուէտական մարմնամարզը կ'ամբասաւ նեն որպէս ուշացած ներկայի զիտական պահանջներուն

բաղդատմակը, ծիծաղելիօրէն կը սիսալին, իինց անզիւտքեամբն իսկ այն մերուսիմ՝ զոր կը թնադատեն եւ մուտքը կ'արգիկն ի Ֆրանսա, ուր պիտի տար ապահովար մանաւանդ վարժարաններուն մէջ, այն նոյն առողջապահական, մանկավարժական եւ ընկերացին արդինեները, զոր կուտայ Շուէտի մէջ։ Այդ հակառակորդները ուրեմն, շատ ծամր սիսալ մ'կ որ կը զործեն, ի վճար ազգային ընդհանուր առողջութեան։»


Բժիշկ Tissié շատ պերճախօս թիւեր կուտայ շուէտական մեթոսի բարեբասս արգիւնքները ներկայացնող հարաւային Ֆրանսայի կրթական հաստատութեանց մէջ։ Աշխարհագրական լայնութեան, կամ կլիմայի խնդիրէ մը կախումն չունի՝ որ չի շարունակէ տալ լաւագոյն արգիւնքներ։





Թէ ինչո՞ւ համար, լաւ հասկցուած շարժումներ կը բաւեն բարելաւելու օրկանիզմի զիսաւոր պաշտօնները. ինչպէս շնչառութիւն, արեան շրջան սննդառութիւն, զղագիցութիւն /Innervation. չղային դրութեան զործունէութիւն/ եւ մորթի դրծունէութիւնը:

Եւ թէ ինչո՞ւ համար զէշ հասկցուած շարժումներ կրնան վնասել նոյն պաշտօններուն:



Ամէն անոնք՝ որոնք յանձին սքանչելի անուններ կրող, և յայտարարութիւններու միջոցաւ խելացիօրէն մէջտեղ նետուած— կամ պառաւական գեղերու.— ամեն բանի կը հաւատան, այդ նոյն մարդոց, կրնայ զարմանալի թուիլ, թէ ինչպէս ամենօրեւայ մի քանի վայրէ կեանի մարմնական պարզ շարժումներ, այդքան մեծ և այդքան բարելար ազգեցութիւն կունենան օրկանիզմի ամբողջ գործունէութեան վրայ։ Սակայն թո՛ղ փորձեն, և անմիջապէս ճշմարտութիւն հասու ըլլալու պիտի հարկադրութն։ Բոլոր անոնք, որ բնախօսութեան և բնադիտութեան վրայ գաղափար մ'ունին, և կը յիշեն այդ գիտութեանց սկզբունքները, պիտի կրնան բացարեն թէ ինչո՞ւ և ի՞նչպէս ընարուած վարժութիւն մը լաւ արդիւնք կուտայ այս կամ այն պաշտօնին։

Սուանց չափազանցութեան նորմալ կերպով մը աշխատող ամեն մասն, միւսներէն աւելի շատ արիւն կը քաշէ, կը զարդանայ և կուժեղնայ։ Բանական մարմնամարզը ի մէջ այլոց, օգ ներչնչող զններները մեթոսիք կերպով շարժման մէջ դնելով, կը զարդացնէ կրծային վանդակը, (Cage thoracique) կ'աւելցնէ անոր առածդու-

թիւնը, ինչ որ խիստ կարեւոր է լաւ չնչառութիւն մը և ամբողջ իր լաւ հետեւութիւնները կարենալ ունենաւու համար։

Գիտենք թէ ինչ է կենսատու ազգեցութիւնը օդի այն մասին՝ որուն (Οχυցեն) թթուածին կ'ըսեն, որը չնչառութեան միջոցաւ կը մտնէ թոքերուն մէջ և այնտեղ կը նորոգէ արիւնը, սննդարար արտադրութիւններու այրումը կը կատարէ, կը դիւրացնէ ներածուած օգտաւէտ մասերուն ծծումը։ Միւս կողմէ, լաւ չնչելով աւելի լաւ կերպով կ'արտածուի ածխային թթուն, և միւս ցնդողական նիւթերը, որոնք յառաջ կուգան արեան մէջ այրումի (Combustion) ժամանակ, և որոնք մեալով վասակար պիտի գառնային կազմաւորութեան համար, իրենց թունաւոր ըլլալու հանգամանքով։ Ասկէ զատ, մասնաւոր ցաւ մը (Malaise) կայ, որ անհաճոյ է, որը ժամանակի ընթացքին մէջ անհանդուրժելի կը դառնայ, այն է չի կարենալ ազատորէն չնչելը։

Ծնչառական խկական գործարանը քիթն է, յաճախ մասնակի կերպով խցուած՝ ինչ որ շատ վեասակար է։ Բերմով ալ կը չնչեն, բայց վերջապէս չնչառութիւնը մեծ թուով մարդոց մօտ, բաղձալի բան մը պակաս կը թողու։ Եթէ լաւ չնչելու վարժութիւն չընենք, թոքին ինչ ինչ մասերը երեք չեն գործեր, մանաւանդ նստուկ կեանքի մը մէջ, թոքի այդ մասերը կը վճանան, և կը հիւնդանան։ Եւ այն ժամանակ ինչպէս կ'ըսեն լաւ գետին մը կ'ըլլան միքրոպներու։

Թոքախտի համար գումարուած քօնկրէններու մէջ, բժիշկները մտահոգութիւն յայտնած են մարդոց ապրած միջալայրին, ատրուելիք մաքրութեան ինսամբներու, և համաձարակէ զերծ մնալու միջոցներուն համար։

Բայց ամենակարեւորը, այն սկզբունքը որուն վրայ բժիշկները չեն կարող ատրակարծիք ըլլալ, այն է որ

պէտք է ուժեղացնել թոքերը մատաղ տարիքէ սկսեալ։ Օրկանիզմի այս այնքան կարեւոր պաշտօնը բարւոքելու, կրծային վանդակը զարգացնելու, միրաը և թոքերը ուժեղացնելու համար, բանական մեթոոը կը հայթայթէ սքանչելի վարժութիւններ, գիտէ նաեւ զանոնք ընտրել, և չափել անոր բաւարար ճիգի քանակը։

Կրծային վանդակի զարգացման մէջ, պէտք չէ հասկնալ նաեւ զարգացումը կրծային դնդերներու (Pectoral muscle) մարմնոյ մասններ պատկ. Ա. Թիւ 10) որպէս կրծքին վրայ անօգուտ մասյին զանդուածներ են, կրծանքը ըսել նաեւ նուազ գեղեցկագիտական։ Պէտք է մարզել ներշնչումը կատարող մասնները, որպէս զի, ընդլայնի վանդակը և այդ կերպով կարելի եղածին չափ աւելի շարժուն ըլլայ։ Պէտք է ջանանք ընդարձակել վանդակը որպէս զի կարելի ըլլայ ապահովել թոքի ընդլայնման ամենամեծ աստիճանը։ Անչուշտ սակայն, կարեւոր է լաւ ընարել վարժութիւնները և լաւ չափել զանոնք։

Սթօքնոլմի Institut royal ի անօրէն հոչակաւոր բրոֆէսուէօր Torngren, այս առթիւ նշանակելի գրքի մը մէջ կ'ըսէ։

«Սասիկ և շատ մասնակի շարժումները, շատ յաճախակի կրկնուած փարմուրինները, կրնակ ձնշել պրտին վրայ, վիճակ անոր բաւարու գործունեութեան. ընդհակառակ յաւ հաշուուած փարմուրինները ոչ միայն կը դիւրացնեն սրի շարժումները, այլև, աւելի կը մշակն կը զօրացնեն այնան կարեւոր այդ գործարանին դնուենքները։ Մրին պաշտօնավարութիւնը կ'ազդէ բոլերու պաշտօնին վրա և փոխադարար, միոյն յաւ պաշտօնը կախումն ունի միւսն։ Ֆիզիական մարզակները միեւնոյն տակն երկուին վրա այ կ'ազդեն։ Այս գործարաններուն պաշտօնը խիս կարեւոր պղեցութիւն ունի, մարմնոյ զար-

զարման վրայ։ Անեն տեսակի աշխատութեանց մէջ դիմադրանոյ ուժը (force de résistance) անոնցն կախեալ է, եւ յւրաբանիցը մէծ ճիզի մէջ անոնց են որ կը վիճակն ու կրնայ զայն շարունակել»։

Beaujont հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Michaux կը գրէ իր սովորական նեղինսութեամբ։

«Ականատես եղայ մի յանի երիտասարդներու կրծային վանդակին բազմարի սանրիմներ աւելինարուն, մէկ յանի անուան միջոցին։ Շուէսի մէջ երկար ժամանակի ի վեր ձշոյիս հետազօտութիւններ կատարուած են և ոզեցափ զործիվ յադրախանուն ի յայց բերած է, Լինիի մերուունի յառաջ բերած արդիւնքները՝ շնչառական զործունեութեան վրայ։»

Բժիշկ Michaux հաստատելով բանական վարժութեանց լրած լաւ արդիւնքները արեան շրջանի և սննդառութեան վրայ, մասնաւորապէս ըսած է։

«Շնչառական պաշտօնին հետ, կերպնական արեան շրջանառութիւնն ալ ոչ նուազ արդիւնաւոր կերպով կը դիւրացն, կուրծին ընդդիմակը։ Կրծային դասարկութեանն յաշուած արիւնը կը հոսի սրին մէջ մէծ շնչերակային խողովակներու միջոցաւ. աւել արիւնը՝ որ սահմանուած է անվիշապկ մարդուեղու. կարմիր արիւնը՝ պատրաստ բրուսածին և կեանք տանելու հիւսկներուն մէջ։ Լինի մերուուր՝ իր շնչառական փորձերով միայն կերպնական արեան շրջանին, սրին եւ ներքնակրծային մէծ շնչերակային խողովակներուն վրա չէ որ կը ներգործէ, այլեւ կը կանոնաւոր հաւասարապկ շրջանառակ արեան շրջանը (Périphérique) այն փոխադար կրծկումներու միջոցաւ, զորս կատարել կուտայ յաջորդարար

որովայնային (Abdominal. sk' մարմնոյ մասնելու պատկ. Ա. 34), ստորին անդամներու և վերին անդամներու ղղոթեներուն:

Մարմնամարզի բոլոր մեթոններուն պիս, Ախնի մերուն աղ կը ներգործէ մենդառուրեան փայ, կը կատար պրումները, ծծումի և արտաքրումի զործողուրիները, որոնք մենդառական զործունեութեան հուրիւնն իսկ և որ կը կազմեն:

Որովայնային զնդերներու մեթոսիք կծկումը, կը դիւրացնէ մարսողական խողովակի մէջ անցած նիւթերու շրջագայութիւնը: Այս կերպով աղ դիւրացած կ'ըլլայ մարսողութեան մեքնական կողմը:

Գիտենք արգէն, որ մարսողութիւնը միայն ստամոքսին մէջ չի կատարուիր, այլ կը շարունակուի ամբողջ մարսողական խողովակին մէջ ալ: Եւ եթէ, որովայնային զնդերները լաւ վիճակի մէջ գտնուեն, որովայնային գործարաններու վրայ իրենց ըրած ձնշումը զանոնք կը գրգռէ, կ'աւելցնէ անոնց գործունէութիւնը վերջապէս սերենաբար կ'աւելցնէ նաև անոնց աշխատութիւնը:

Միւս կողմէ, այդ ձնշումը մեծապէս արգելք կ'ըլլայ, օրինակի համար ստամոքսին ընդլայնմանը ինչպէս նաեւ զանազան գործարանաց տեղափոխութեան: Որովայնային կազմածները երբ կ'ուժեղնան, բնական քօրսէի մը պէս կը բռնեն այդ գործարանները, և կը դիւրացնեն ստամոքսի և աղիքներու սողնական շարժումը, այսինքն աղեաց աշխատութիւնը (Péristaltique):

Ի մի բան այս կերպով որովայնային մասնները աւելի շատ կը նպաստեն լաւ մարսողութեան մը:

Այս մասին Պ. Torngren կ'ըսէ.

«Մարտղական զործարանը, ղեարդը, մարմնոյ

կատարած զանազան շարժումներուն եւ առած դիրքերուն ազդեցուրեան կ'ենրարկուին: Հետեւաբար շատ կիրարկուած վարժութիւններ կ'աւելցնեն որովայնային զործարաններու զործունեութիւնը: Վարժութիւններու խիս անբաւականութիւնը աղդ եւ ուրիշ շատ զործարաններու խանգարում կը պատճռէ: Ահա այն ատեն յառաջ կուզայ զիրութիւնը, ինչ որ նախ բացառակապս անօգուտ է, յետյ ծուրութիւն կը պատճռէ, եւ մասնաւեն շատ մեծ տամարդութիւն կ'ստեղծէ անզայութեան եւ մեղկութեան: Կերակուրներուն սեռունդի փոխուելու զործողութիւնը կը նպաստաւորուի շարժումներով. խիս շարժումներու զգոյութեամբ աղդ փոխակերպումը կ'ուշանայ, խիս յանախ աղ բողոքովին կ'արգիրուի: Այդ փոխակերպումը նաև սեղանն կը կատարուի, շատ մասնակի կամ մարմնոյն անեսպաս շարժումներու կիրարկումով»:

Բանական մեթոսը, չնչառական, արեան շրջանի և մնադառական գործարաններուն հետ միեւնոյն ստեն, բարեբաղդաբար կ'աղդէ նաեւ զղային գրութեան վրայ: Թողունք որ արգէն մարգկային մեքնայի օրկանիզմին մէջ բոլորը զիրար կը բռնեն:

Հսկնք արգէն որ լաւ հասկցուած շարժումներ ուղղային արենախսոնումը կը քարատեն, զայն կը կազդուրեն, յոգնած և սեւեռեալ մտքին կուտան օգտակար ցրիւ մը, զանազանութիւն մը: Կը հաւասարակշռեն ամբողջ օրկանիզմը և հանդարատութիւն կը պատճառեն:

Մեր օրերու յաճախագէպ հիւանդութիւններէն միոյն՝ զղագարութեան դէմ, ամենաառուժգն օրէնկա ընլիք է մաքարիւ բանական մեթոսով: Այդ զղային հիւանդութիւնը յաճախակի կը պատահի, մանաւանդ այն զբաղումներուն մէջ, որոնք ուղղային չափազանց աշխատութիւն կը պա-

հանջեն : Այս ատեն ահա , ֆիզիքական և մտային գործունէութեանց մէջ , խիստ մեծ անհաւասարակշռութիւն կը գոյանայ :

Զղագրութեան ճնունդ կուտայ նաեւ , ուեէ ուրիշ հիւանգութիւն , ծանր պատահար մը , կամ մեծ զժուարութիւն մը : Այս հիւանգութիւնը կը հասնի զանազան աստիճաններու՝ սկսելով ջղայնութիւնէն կ'անցնի դիւրազրգութեան , մաղձոսութեան , մինչեւ իսկ ինքնասպանութեան փորձի : Այս ջղախաւարները որոնք բոլոր տեսալի գարմանները փորձելէ յետոյ , այդ գարմանը վիճակուած են շուէտական մարմնամարդին մէջ խիստ գոհ մնացած են անիէ , որովհետեւ գործունէութեան մղելով արեան շրջանը , ուղեղային արենախնուումը փարասելով , և ամբողջ օրկանիզմը հաւասարակշռելով ան կուտայ նաեւ , բաղձացուած հանգիստը ջղային դրութեան :

* * *

Գալով մորթի գործունէութեան , հոն ալ մարզանքը մեծ ազգեցութիւն ունի . երբ մանաւանդ կը կատարուի առաւել կամ նուազ առաւա մորթային չնշառութեամբ մը :

Սակայն նոյն իսկ , առանց այս մասնաւորապէս տեսանելի արդիւնքին , մարզանքը օգտակարապէս և այնքան գեղեցիկ կերպով մորթը կը զարգացնէ , որ ձշմարիտ գործարանի մը կը փոխուի , որը թոքերուն և երիկամունքներուն պէս , կ'օժանդակէ կազմաւորութեան վեսակար արտադրութիւններուն արտաքսումին :

Մանաւանդ երբ մարզանքը կ'ամբողջանայ (ինչ որ պէտք է ըլլայ) ջրաբուժական , լոգանքի , շփումի նման ինսամքներով . այն ատեն լաւագոյն ներգործութիւնը կ'ընէ մորթային գործունէութեան վրայ :

Առողջապահիկ Խրատներ



Որքան օգտակար , որքան ալ որ արդիւնարար ըլլան մէր յանձնարարած վարժութիւնները , ի հարկէ չեն թոյրապեր կարգ մը տարրական առողջապահական կանոններու անտեսումը , չեն թոյրապեր չափազանցութիւնները ամեն բանի ; ըլլայ աշխատանքի , ըլլայ սրօրներու , ըլլայ զանազան հաճոյքներու մէջ : Մեր նպատակը պարզապէս ամենուն համար ալ ընդհանուր և գործնական խորհուրդներ տալ է :

Նախ ամեն ոք պէտք է ջանայ , անձնական փորձառութիւն մը շնորհու իրեն համար : Եւ դայն կարելի է նոյն իսկ շատ կանուխն ձեռք բերել , քիչ մը խորհրդառութեամբ , արդէն իսկ այդքանը պիտի բաւէ զդուշացնելու առողջութեան համար վեսակար չափազանցութիւններէ . միւս կողմէն պիտի կարենայ զատել թէ օրինակի համար սննդառութեան համար որն է որ ամենէն աւելի կը յարմարի են :

Ամեն բանի մէջ ալ , պէտք է զգոյշ ըլլալ չափազանցութիւնէ . սակայն , ինչ որ մէկու մը համար չափազանցութիւն է , նոյնը չէ ուրիշի մը համարաւ , և ահա՛ անձնական փորձառութիւնը՝ —որու մասին խօսեցանք— պիտի թոյլ տայ իւրաքանչիւրին շատ լաւ գիտնալու թէ ուր պարտի կանգ առնել : Զոր օրինակ թէ կ'ուզէ զգոյշ ըլլալ սննդայի չափազանցութիւնէ , կամ ըմբելիներէ , կամ տաժանելի անմարսողութիւնէ մը են . : Ըսենք որ , ամենուն համար ալ ոգելիցներու չափազանցութիւնը գէլ է և ցաւալի :

Կը զատապարտենք նաեւ ծխախոտինը :

Մննդառութեան համար նշանաւոր բժիշկ մը ըսած է իրաւամի թէ մւելի շատ մարդիկ կը մեռնին մնունդի չափազանցութենէ, քան մնունդի պակասէ : Խնդիրը սպամոքը չափազանց ծանրաբեռնելուն մէջ չի կայանար, որովհետեւ կազմաւորութիւնը չի կրնար ամբողջը մարսել : Երբ մնունդի առաւտութիւն կենայ, օրկանիդմը կը յոգնի և մնունդի ծծումը պէտք եղած չափով լաւ չի կատարուիր : Ըսդհակառակն, երբ չափաւոր քանակութեամբ, մննդարար, կարելի եղածին չափ լաւ տեսակի կերակուրներ ուսուին, այն ատեն մարմինը զինքն աւելի առողջ կ'զգայ : Պէտք է կերակուրները լաւ ծամել, ինչ որ մարսողութիւնը կը դիւրացնէ : Առաջնակարգ կարեւորութիւն ունին նաեւ բերնին և ակռաներուն արրուելիք ինամքները՝ ոչ միայն մաքրասիրութեան և շունչի մաքրութեան տեսակէն, այլ և մարտղական խորդակի աշխատութեան դիւրացման համար :

Յիշենք որ անհրաժեշտ է ճաշերը կանոնաւորել, այսինքն կարելի եղածին չափ նոյն ժամերուն ճաշել :

Գալով ախորժակին, գիտենք արդէն որ ան չի պակսիր այն մարդոց քոլ, որոնք զիրենք կը նուիրեն մարմնական աշխատութեանց, անշուշտ բացի անհանգստութեան պարագայէն : Ահա այս տեսակէաէն, մեր յանձնարարած ֆիզիքական մարզանքները, սքանչելի արդիւնքներ կուտան և տեղը կը բռնեն ձեռական երկար աշխատութիւններու :

* *

Առողջութեան համար անհրաժեշտ է, չի մարսուած կերակուրները ստամոքսէն կանոնաւորապէս արտաքսել :

Յիշենք երգիծաբանի մը նշանաւոր խօսքը . «Որովայնի աղատութիւնը, աղատութիւններու առաջինն է» :

Սյու աղատութիւնը ունենալու համար, պէտք չէ յաձախակի անփութութիւններ գործել, այսինքն ինքզինքը զսպելու անփութութիւնը՝ ստիպողական զբաղում մը ունենալու կամ փութով մեկնելու պատրուակաւ . մասնաւանդ երբ նպաստաւոր առիթը կը ներկայանայ : Վասն զի կրնայ օրուան մէջ, այլեւս այդ առիթը չի ներկայանալ, և ատկէ ծնունդ կ'առնեն մնը ընթերցողներէն շատերուն ծանօթ հիւանդութիւնները :

Յաճախ կը պատահի որ, ջղային մարդիկ՝ որոնք յաճախ ենթակայ են պնդութեան, մոռնան իսկ թէ անգամ մը արտաքսանոց գացած են արդէն : Իրօք որ այդ պէտքը կանոնաւորել պէտք է ճաշերուն նման . պէտք է նոյն իսկ ճեմիշ երթալ ամեն օր նոյն պահերուն . նախապատիւ կերպով առանաները : Աւելցնենք նաեւ որ մեր վարդութեանց շարքին մէջ նշանակուած կարգ մը շարժումները, շատ օգտակար են պնդութեան դէմ : Օրինակի համար «Բունի շրջանակաձեւ պտոյտ» փորձը, ինչ պէս նաեւ 19դ և 24դ թիւ նկարներու մէջ և ուրիշ տեղեր նշանակուածները, կը ներգործեն որովայնայն գործարաններուն վրայ :

* * *

Մարդու մը բնակած տեղը պէտք է չափազանց մաքուր պահուի : Նաեւ բաւական ընդարձակ, լաւ օգտաորուած և լուսաւորուած պէտք է ըլլայ :

Օդաւորել, հովահրել այնքան՝ որքան կարելի է . ասի անհրաժեշտ է, որպէս զի նորոգուի թթուածինի կաղղուրիչ մթերքը, վտարուին գարշահատութիւնները, չնջուին միքրոպները . որպէս զի մարդ ապրած ըլլայ իր

մարմնէն և ուրիշներէ արտաթորուած ածխային թթուով յագեցած մթնոլորտի մը մէջ :

Եթէ երբէք բոլորովին բաց , կամ կիսաբաց պատուհաններով քնանալու զարժուած չէք մանկութենէ , այն ատեն միայն տաք եղանակին այդպէս ընելը գէշ կ'ըլլայ : Սակայն չափազանց օգտակար է կանուխէն այդպէս սովորիլ , ամառ թէ ձմեռ , միայն թէ , պէտք է լաւ ծածկուիլ և ջանալ զգոյց ըլլալ օդի հոսանք :

Նոյնպէս է նաև բաց օդը , պէտք է մանաւանդ վնասուել լոյս՝ որուն մարզը բոյսերէն ոչ նուազ կարօտ է : Բազմաթիւ երկիրներու մէջ իրաւամբ նորութեան կարգ նն դասած արեգակնային գարմանուուը , և ապահովաբար , մարդկային մարմնը արեգակնային ճառագայթներուն ենթարկելով , անկէ կ'ստանայ մասնաւոր ազդեցութիւն մը որ ամենալաւն է :

Դալով մաքրութեան իննամքներուն , և պաղ ջրի ախորժին , այս մասին ծանրանալ հարկ չէ : Բայց ի բաց պէտք է ստանալ պաղ ջրի ախորժը . նոյն խակ սկզբնաւորութեան մէջ քիչ մը հարկ է ճիգ ընել : Եւ ինչ օգուաներ պիտի քաղուին անկէ : Այս առողջապահական սովորոյթները , որոնք սկզբնաւորութեան մէջ կը սոսկացնեն փափուկ , «բամպակի մէջ մեծցած» մարդկիը , անմիջապէս հաճոյքի խակ պիտի փոխուին : Պիտի թողուն մսկուութիւնը : Զափազանց ջերմիկ հագուելով , սովորելով ապրիլ խիստ ջեռացած մթնոլորտի մը մէջ , մարդտրամադրութիւն կ'ստեղծէ աւելի դիւրաւ պաղ առնելու , աւելի ենթարկուելու ցրտառութեան քան այն ատեն՝ երբ մարմնը վարժեցուցած ըլլայ նուազ սոսկալուրարեխանութեան փոփոխութիւններէ : Պէտք է մարմինը «չարքաշ» դարձնել :

Ջրոյ գործածութիւնը ոչ միայն մաքրութեան , մարմնոյ բարեկեցութեան համար անհրաժեշտ է , այլ և մոր-

թի լաւ պաշտօնավարութեան համար : Հսկնք որ մորթին միջոցաւ դուրս կը վտարենք մարմնէն , այն վեասակար արտադրոյթները , որոնք մնալով դայն պիտի կրնային թունաւորել : Որպէս զի մորթը իր նապատակին ծառայէ , պէտք է որ թունաւոր արտադրոյթները չի մնան թանձր խաւի մը մէջ : Միւս կողմէն անմաքրութիւն է և հետզհետէ գարշահստութիւն ափուող :

Սւազ մարզիկ տակաւին որքան հեռու են բազմաթիւ երկիրներու մէջ , ընդհանուր և առօրեայ լոգանքի սովորոյթներէն , որոնք պիտի կրնային ըլլալ այնքան թանկագին տարր մը հասարակաց առողջութեան համար : Սինպէս կ'երեւայ որ մարզիկ կէս մը կը մխիթարեն իրենք զիրենք , նոյն խակ դիւրին մ'ալ կատակելով թէ փոքր , մինչեւ անգամ համեմատաբար աւելի մեծ քաղաքներու մէջ լոգարանները հազուագիւտ են :

Կը պատմեն թէ անհամար մարզիկ , ամբողջ իրենց գոյութեան մէջ , մէկ լոգանք խակ չեն ըրած , թէ ուշիչներ մէկ անգամ միայն , այն ալ իրենց ամուսնութեան նախօրեակին : Եւ յետոյ , ահա ամենը : Տրամաբանորէն աւելի պէտք էր ախրիկ զանցառումին համար այն իննամքներուն , որոնք անհրաժեշտ էին առողջութեան և առողջապահութեան համար :

Ինարկէ ամէն մարդ արամադրելի լոգարան մը , տուշի կամ ջրածութեան յասուկ կազմածներ չի կրնար ունենալ . և սակայն ամեն մարդ ալ կրնայ ջուր ճարել ձեռքի սրբիչ մ'ունենալ , լուացուիլ և շփուիլ :

Մարմնոյ ամբողջական լուացումը պէտք է ամենօրեալ ըլլայ : Ներելի չէ ամենօրեայ պաղ ջրի լուացումներէ դուրս շաբաթը միանգամ միայն լոգանք կատարել այն մարդոց՝ որոնք կրնան ամեն օր :

Ամառ ժամանակ եթէ սկսիք աւելի դիւրին կ'ըլլայ այդ լոգանքներուն վարժուիլը : Կ'ուղեք սկսիլ ձմեռը .

կրնաք նախ գործածել գաղջ ջուր և աստիճանաբար դուք ձեզ դնել պաղ ջրի մէջ։ Անոր պատճառած հաճոյքը խակոյն պիտի զգաք և այդ պիտի ըլլայ ձեզ համար նոյն իսկ անհրաժեշտ հաճոյք մը։

Գիտէ՞ք, բարելաւման ի՞նչպիսի զգայնութիւն մը կուտայ այս ամենօրեայ լոգանքը, երբ մանաւանդ կը կատարուի մեր ցոյց տուած վարժութիւններէն ամիջապէս վերջ, որուն կը յաջորդեն շփումները, որոնք նպատակ ունին արեան շրջանը գործունէութեան մղել և հակաղղեցութիւնը դիւրացնել։ Լոգանք և շփումն երկուքը միւնոյն ատեն թէ՛ կը գորգուն և թէ՛ կը հանգարատեցնեն ջիղերը։ Այդ գործողութիւնը կ'ոգևորէ և կը կանոնաւորէ ամբողջ օրկանիզմը։

Կանուխ պառկիլ և կանուխ ելնել, օգտակար է ամենուն համար ալ։ Դժբաղգարար շատ մարդոց համար, մեծ քաղաքներու կեանքը այնքան ալ նպաստաւոր չէ, առողջապահական այս պայմանը նկատի առնուելու տեսակէտէն։ Առողջապահութեան համար լաւ քուն մը առաջնակարգ կարևորութիւն ունի։ Յիշենք այս առթիւոր, սոյն գրքի մէջ զետեղուած վարժութիւնները միւնոյն ատեն գեղեցիկ դարմաններ են անգնութեան դէմ։

Պառկելէ առաջ՝ օրուան զբաղումներուն հետևանոք յաճախ արթուն մնացած ուղեղին արենախոնումը ցըրուելու նպատակաւ, եթէ ընեմք պղտիկ շարք մը շարժումներ, նման անոնց զորս նշանակած եմք Գ. սէրին սկիզբը, այն ատեն այդ շարժումները պիտի խակոյն փարատեն ուղեղին հանգիստը վրդովոյ մտածումները։

Այն ներքին զգեսանները զորս գիշերը կը կրենք, պէտք չէ մեր վրայ մնան ցերեկ ատեն։ Պէտք է ուրեմն առաւօտուն փոխել գիշերային զգեսանները, ինչպէս շապիկ և վարտիկ։ Թեթև ֆլանէլ մը օգտակար կ'ըլլայ քրաինքը ծծելու և ցրտառութենէ զերծ պահե-

լու համար։ Սակայն եթէ վարժուած էք ֆլանէլ երբէք չի կրելու, աւելի լաւ։ մորթը աւելի չարքաշ կ'ըլլայ օդի խառութեանց դէմ։

Հագուստանները պէտք է բաւական թոյլ ըլլան, որպէսզի շարժումները չի ձախողեցնեն։ Պէտք է ըսել նաև որ հարկ չիկայ շատ ծածկուելու, ատկէ զատ արդէն թէ որ մեր վարժութիւնները կատարուին ջրածութեան (Douche) հետ նուազ մակու կը դառնայ մարմինը։

Լաւ խորհուրդ մը մեր սիրելի ընթեցուհիներուն։ այն է ետ կենալ ոչ առողջապահիկ իրանասեղմի դորժածութիւննեն։ Նորաձևութիւնը զայն հարկադրելով, կուուի առիթ տուած է բնութեան դէմ, ինչ որ անշուշտ վըտանդաւոր է։

Նախ որ կ'սպառնայ խաթարել ձեփ այն մաքրութիւնը, որուն համար կը հիանանք յունական հին արձաններու վրայ։ («Vénus de Milo»ն քորսէի վրայ գաղափար խակ չունեցաւ)։

Առողջութեան տեսակետէն դասելով, իր ունեցած անպատճենութիւնները շատ և ծանր են։ Հասակին չի չափաւորուած ճնշումը, կը ճգմէ և կը ձեւափոխէ գործարանները, ինչպէս սասամոքսը, լեարզը, կրծային վանդակը, երիկամունքները և կը վնասէ չնչառութեան և արեան շրջանին։

Պիտի առարկուի թէ, իրանասեղմը ուղիղ կը բանէ մարմինը։ Արդարև սակայն կ'անշարժեցնէ այնպիսի մսաններ, որոնց բնական պաշտօնին տեղը այս կերպով բռնած կ'ըլլայ, տեսակ մը մանկուղղական մեքենայ։ Անշարժացման հետևանոք դնդերները որ ամբողջ չքացումի (Atrophie) կ'ենթարկուին։ Եթէ ընդհակառակին թողունք այդ զնդերները աղատօրէն զարդանան, անոնք կը կատարեն իրենց բնական պաշտօնը, այսինքն ուղիղ բռնել մարմինը։ մանաւանդ երբ ուժեղանան մեթոսիք

Վարժութիւններով :

Որովայնային գնդերներսն ակարութիւնը, ասիթ կուտայ, որ ներքին գործարանները մղութին դէպ յառաջ իննալու. սասամոքսը կ'ընդլայնի, զափքներու անգործութիւն յառաջ կուգայ և նույն . : Հակառակը կը պատահի, երբ որովայնային մկանները աւելի ուժեղանան՝ և ձեւցնեն իրական և բնական քօրուէ մի :



Վարժութիւններու նօդիւ կիրաւկումին համար
նկատելի կանոններ:

Մեր յանձնաբարած վարժութեանց մանրամանութեան մէջ մտնելէ առաջ, ահաւասիկ մէկ քանի կանոններ՝ զորս ինկասի ունենալ անդրամեշտ է, որպէս զի վարժութիւնները ունենան իրենց ամբողջ արդիւնաւորութիւնը:

Վարժութիւնները խիստ պարզ են թէև, սակայն պէտք է շատ լաւ կերպով կիրարկուին։ Անհրաժեշտ է որ, անոնց գործադրութիւնը կարելի չափով ճշգրտորէն կատարուի։ Սակէ զատ, արդէն իւրաքանչիւր շարժումէ յետոյ, պիտի նշանակինք սխալները, որոնցմէ զգուշանալ պէտք է։

Շուէտական մեթոսի հարիւրաւոր շարժումները
կարելի է կատարել, առանց արդիւնք մ'ստանալու,
եթէ երբէք իւրաքանչիւր փորձի ոգին լաւ հասկցուած
չէ, եթէ կատարուած շարժումները շատ խիստ են կի-
րարկողին համար, եթէ վերջապէս իւրաքանչիւր սէրիին
մէջ որոշ կարգաւորութիւն մը նկատի առնուած չըլլայ:

Շարքերուն սկսելէ տուաջ, պէտք է լաւ սովորիլ և
իրագործել մեկնման կամ սկզբնական, կամ առաջին
դիրքերը, որոնք կարեւոր են այնքան՝ որքան իւրաքան-
չչուր, շարժումի գործադրութիւնը:

Ծնչառութեան համար մասնաւոր վարժութիւններ նշանակուած են (*). թէև, բայց բոլոր վարժութեանց մէջ ալ պէտք է կանոնաւոր և լաւ չնչել։ Վարժութեանց պահուն չնշառութիւնը պէտք է հարկադրել և մանաւանդ կրուիլ շունչը բռնելու ձգտումին դէմ։ Յիշենք նաև որ լաւ չեն շատ մասնակի, այսինքն ի միասուրիչներու, մարմնոյն մէկ քանի մասերը միայն մարզող շարժումներ։ Մէկ մասին աշխատութեան միջոցն ուրիշ մը հանգիստ կ'ընէ։

Նշանակուած սէրբիներուն մէջ , մարմնոյն բոլոր մասերն ալ կը մարզուին և ուղուած աստիճանաւորումնիվ : Պէտք է նաև լաւ ուշագրութեան առնել , չարժմանց կարգը և յառաջապաւութիւնը :

Պ. Թօրհնկրէն յիշեցնելէ յետոյ որ շարժմանց շարքին մէջ յառաջատութիւնը պէտք է անդգալի ըլլայ, կ'աւելցնէ .

«Յառաջատուաբար կատարուած վարժութեանց շնորհիւ, աւելի դիւրա ձեռք կը բերուի յաւ կայֆ մը, բաները մեծ ճամանակախցողներով կատարուին, սաստիկ եւ ուժեղ վարժութիւններ: Եթէ շատ խիստ շարժումներ ընենի, վարժութիւնը կը պահանջէ աւելի միզ բան այն՝

(*) Մարմարազի մէջ շնչառութիւնը ամենակարեւորն է: Հետեւաբար մեր կարծիքով շնչառութեան փորձերը պէտք է առ առավելն երկու կամ երեք անգամ կրկնել, միւս իւրաքանչիւր փորձերէն անմիշապէս լինը, որպէս զի սրտի բարախուժները կանոնաւորուին եւ հանդարատին:

զոր կրնակ հայրապետ շարժման մէջ դրուած՝ մկանները։ Այն առևէ, զրոծունենութեան կը մղուին շշակայ միանները, եւ այս կեցով յառաջ կուզան սխազներ քէ կիրաւումի եւ քէ արդիւելի տեսակեհնեան։ Տկարագոյն շարժում մ'ընելլը աւելի փոքր սխալ մ'է, բայ սասկազոյն շարժումի մը բներութիւնը։

Շարժուններու ընթացքին երկ երեխ շնչառապուրին, սրբի բարձրում, արյին ծանօթ շարժուններ կատակ կանենազու անկարեցիութին, առաս արտաշնչում, զիմազճերու փոխուսութին եւ շարժուններ գիշ կատարելու տանարութին յառաջ գայ, կը հասկցուի որ միզի սասկութին կայ։ Մարդ երբ կը սգունի, ըսկէ և կամ սիրով հիւանդ է եւ կամ յրածը մեծ միզ մ'է։»

«Ոչ միայն զեռաշիններուն, այլեւ ընդհանուրապի մարմնամարզի մէջ սկսնակ բողոք մարդոց համար, ինչու սկսնամեջ է բաւարան տկար շարժուններով սկսի, եւ միզը սասկացնել մեղմի, սահմանաբար, ինչ առ ինչ։ Այս սկզբունքը, մասնաւանդ համանց համար, պէսք է միշտ ուշարդութեան առնել։»

Մանաւանդ, նկատի առնենք որ.

Բանական վարժութեանց ամբողջութիւն մը, պէսք չեք բնաւ խոնջնենք, չափազանցութիւն պատճառէ, եւ նոյն իսկ պարտաւոր է յառաջացնել կազդրութումի եւ բարելաւութեան զգացողութիւն մը։ Պէտք է մարդ զինքը «վրայ եկած» զգայ ինչպէս կ'ըսեն ընտանեբար։

Լաւ կերպով ուղղուած մարմնամարզի դաս մը, լաւ վարուած խաղի մը կը մօտենայ։

Միւս կողմէ կ'ինակ դիտել կուտայ որ, աճման շըրջանին մէջ, լաւ ուղղուած և ճշգիւ կիրարկուած մարմնամարզ մը, կ'աւելցնէ հնազանդութեան և կարգապա-

հութեան ոգին, ուշադրութիւնը և դատողութիւնը։ Աւելցնենք նաև որ նշանակուած շարժուններու արդիւնքը չնջող, ուրիշ վարժութիւններ պէտք չէ ընել։

Սկզբնաւորութեան մէջ ամէն մէկ շարժումը, երկու կամ երեք անգամ ըրե՛ք։ Զգուշացէ՛ք աճապարել և շարժունները խճողելէ։

Եթէ կ'ուզէք սէրին քիչ մ'աւելի ուժեղացնել, կրնաք աւելի յաճախ կատարել ամէն մէկ շարժումը. և կամ տարրեր մեկնաման զիրքեր տանել, զետեղելով օրինակի համար ձեռքերը ծոծրակին վրայ, կամ թէ, փոխանակ ձեռքերը երանքներուն (Hanche—գալչա) վրայ դնելու, բազուկները բարձրացնել գլուխէն վեր։ Կարելի է այսպէս ընել մանաւանդ այն փորձերուն մէջ ուր մեկնաման զիրքի ընտրութիւնը կը թողունք կիրարկողին։

Երկրորդ՝ (այսինքն ձեռքերը ծոծրակին) և մանաւանդ երրորդ (բազուկները գլուխէն վեր) զիրքերով կատարուած շարժունները, աւելի ուժեղ կ'ըլլան քան առաջնը, այսինքն՝ «ձեռքերը երանքներուն վրայ»։



Վարժութիւններուն իրագործման պատշաճող նախապատուելի ժամերը։

Հագուս. — Ջրածութիւն (Hydrothérapie).—

Հստ նախապատուութեան, առաւօտուն պզտիկ նախաճաշ մը ընելէ վերջ, աւելի յարմար է իրագործել մեր վարժութեանց սէրին, պատուհանները միշտ բաց, առանց օդի հոսանք պատճառելու։

Անկողնէն տասը վայրկեան աւելի կանուխ ելէ՛ք .
յարմար տեղը դրուած ժամանակը պիտի ըլլայ այդ , և
ձեզ պիտի շահեցնէ օրուան մէջ ամրող ժամեր , չոր-
հու այդպէսով ստացուած լաւ արամագրութեանց :

Պէտք չենք տեսներ վերյիշելու , բարերար արդիւնք-
ներու զգացողութիւնը՝ զրո այս առաւօտեան մար-
զանքը կը պարզեւէ առողջութեան :

Օրուան մէջ , մասնաւորապէս ուղեղային յագնեցու-
ցիչ աշխատութենէ մը վերջ , շատ օգտակար կ'ըլլայ
առաւօտեան փորձերէն աւելի համառօտ , մէկ քանի
փորձեր եւս ընելլ : Օրինակի համար տղայք կրնան
իրենց սերին առաջն 10 շարժումները կրինել : Զափա-
համները նոյնքան՝ մէջը ըլլալով նաև 10 րդ պատկերը :
Այս կէս սերին արդէն բնքնին խիստ օգտակար պիտի
ըլլայ ինչպէս նաև թանկազին զանազանութիւնն մը ,
օրինակի համար գրանենեակի աշխատութենէ մը վերջ ,
գլխու արենախոնումը ցրուող :

Եթէ երբէք շատ ուշ չէք ճաշեր , կամ թէ շատ
կանուխ չէք պառկիր ճաշելէ վերջ , կամ նոյն խիլ թէ
որ սննդութենէ կը տառապիք , այն տաեն շատ օգ-
տակար պիտի ըլլան շարժումները , ուղեղի համախռո-
նումը զադրեցնելու համար . մասնաւանդ սրունքներու
շարժումները (Տե՛ս պատկ . 37) (*) :

Վարժութեանց համար հարկաւոր չէ մասնաւոր հա-
գուստ մ'ունենալ : Փողոցի մէջ չի կրնալ հագնելու չափ
մաշած տափառ մը , Գլանէլ շապիկ մը և հողաթափ մը ,
կրնան կատարեալ հագուստ մը կազմել :

* *


(*) Ահա ուրիշ զարման մ'ալ անքնութեան դէմ . Պառկելէ
առաջ պաղ ջուր սրսկել սրունքներուն վրայ եւ պառկիլ առանց
չորցուելու :

Ահաւասիկ կարգ մը ծանօթութիւններ ջրատածա-
կան խնամքներու վրայ , որոնք հրաշալիօրէն կ'ամբող-
ջացնեն վարժութեանց սէրիին արդիւնքը :

Եթէ ձեր արամագրութեան տակ լոգարան մ'ունիք ,
զայն լեցուցէ՛ք պաղ ջրով : Փորձերու երբ սկսիք ծո-
րակը կը բանաք , և անմիջապէս որ աւարտէք մարմնա-
մարզը , կ'ընկըմիք անոր մէջ : Պէտք է մէջը մտնել ու-
ենել : Յետոյ ուժով կը շփէք ամբողջ ձեր մարմնը ,
ծայրերէն սկսեալ կուրծքը կոնակը են . : Նվումը ուժե-
ղորէն պէտք է կատարել —կրնաք օրինակ բաշով շին-
ուած ձեռնոցով մը կամ քիչ մը կարծր անձեռնոցով —
որպէսզի հակազդեուցթիւնը (Réaction) դիւրանայ :

Մակոններուն կը լիշեցնենք որ կարելի է լոգանքը
սկսիլ տաք եղանակին , պաղ ջրի վարժուելու համար :
Սնգամ մը վարժուելէ վերջ , ան բնքնին կը շարունակ-
ուի նոյն խիլ ձմեռը . կամ թէ կարելի է գաղջ ջրով
սկսիլ և աստիճանաբար սովորիլ պաղ ջրի :

Եթէ երբէք լոգարան կամ ջրածութեան յասուկ
արամագրելի կազմածներ չունենաք , կարելի է թրջած
սպունգ մը և գոյլ մը գործածել : Իսկ եթէ տառնք ալ
չի գտնուին թրջած երեսի սրբիչ մը կարելի է գործածել
նախ , և անմիջապէս յետոյ կ'առնէք չոր սրբիչ մը և
անով ուժգնորէն կը կատարեք շփումը :



ԵՐԿՐՈՋ ՍԱՍ

ՎԱՐԺՈՒԹԵԱՆՑ ԵՐԵՔ ՇԱՐՔԵՐ

1. ԵՐԿՈՒ ՍԵՌԻ ՏՂԱՅՈՅ ՀԱՄԱՐ
 2. ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԱԿԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ
 3. ԶԱՓԱՀԱՍ ՄԱՐԴՈՅ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՅ
- ՀԱՄԱՐ



Կանոնական կամ Ա. Դիրքի վրայ
բացատրութիւններ :

(ՎԱՐԺՈՒԹԵԱՆՑ ԵՐԵՔ ԿԱՐԳԵՐՈՒՆ ՅԱՏՈՒԿ)

Վարժութեանց երեք կարգերէն խրաքանչխրին մէջ, նշանակուած շարժումները սկսելէ առաջ, պէտք է լաւ սովորի կանոնական, և ուրիշ զանազան սկզբնաւորութեան և նման դիրքերը :

Համառօտած ըլլալու համար, մենք Ա. դիրք պիտի կոչենք կանոնական կամ հիմնական դիրքը, զոր հետեւալ կերպով կրնանք բացատրել :

Ուսքի կանգնիլ, զանոնք բանալ անկիւնաչափի (Equerre) ձեռվ, ձեռները բնականորէն ձգուած, մատները միացած և երկարած զիստերուն վրայ. խրաքանչխր ձեռքի ափը տափատին մօտ, որովայնը ներս քաշուած առանց սակայն դէպի ետ մղելու կրնաքը, առանց կորելու քամակը, ուսերը դէպի ետ տարուած և եղծուած, գլուխը բարձր, և կզակը թեթևորէն ներս քաշուած :

Դիտողութիւններ.— Կզակը ներս կը քաշեն, որպէսզի ողնայարին ուղեղին հետ միացած մասը երկարի, և զլուխը ուղեղ բրոնելու վարժութիւն : Կզակը ներս քաշել, կամ «կզակը կրկնել» անախորժ երեւոյթ մը կուտայ թէև, սակայն այս անախորժութիւնը չուտով կը կորսուի, զլուռն բնական դիրքին մէջ : Ողնասիւնը ուղեղ ջանալով կ'երկարին, և կը մեծնան, ինչ որ հասակաչափ գործիքով հաստատել դիւրին է : Վերջապէս կզակը կրկնելով քիչ մը չափազմնցուած շարժում մը կ'ընենք, քիչը ձեռք բերելու համար շաաը կիրարիելով, զըլուխիս բարձր բռնելու սովորոյթը կ'ստանանք :



Ա. Դիրք

Դարձեալ քամակին չափազանց կորանալը արգիլելու համար, որովայնը ներս կը քաշեն : Ուսուիկները ներս մղելով կուրծքը ընդլայնելու համար, ուսերը ետ պէտք է տանիլ :

Կանոնական դիրքին մէջ, շարժման մէջ կը դրուին բոլոր այն զնողերները՝ որոնք կրնան մարմինը ուղիղ բռնել :

Այդ դիրքի պահելու ձգումը իսկ, ինքնին ուղղիչ արդիւնք մը կուտայ կայֆին, արդէն կը կազմէ խիս օգտակար բանական մարզանիք:

Այս կերպով, մարդկի կը սովորին առնելու այնպիսի դիրք մը, որ կը մօտենայ մարմնական լաւագոյն կեցուածքի մը :

Նուեսական մերուին բոլոր վարժութեանց մէջ ալ երբ մարմնոյ մէկ մասով շարժում մը կ'ընենք, պէտք է զանալ որ ըստ կարելոյն միւս մասերը կարենան պահել իրենց հիմնական դիրքը: Օրինակի համար, մարմնոյ կողմնակի թեմնան մը պարագային, պէտք չէ բողուշ որ զլուխը հակի ուսին վրայ:



ԵՐԿՈՒ ՍԵՐԻ ՏՂԱՅՈՑ

ՀԱՄԱՐ

ՎԱՐԺՈՒԹԵԱՆՑ ՇԱՐԿ



Լաւ խորհուրդ մը տղայոց
իրենց սէրիին լաւ կիրարկման համար:

Զեր մարզանքները պէտք է կատարէք փութաջաւալութեամբ, առանց թուլութեան, հակառակ պարագային նախապատիւ կը համարէի ձեզ բոլորովին ետ կեցնել անկէ: Որովհետև այդ շարժումներէն միայն այն ատեն լու արդիւնք կ'ստացուի երբ կը կիրարկուին խղճմորին, հասկացողութեամբ և վճռականորին: Գէշ կիրարկուած շարժումներն կրնան վնասել սպասուած արդիւնքին, և յետոյ ժամանակի պարագ կորուստ մըն ալ կըլլայ:

Դասերու պահուն աշակերտներէն խիստ շատերը

կ'ուղեն խոյս տալ որևէ ձիգէ: Ուսուցիչը կամ հսկողը պէտք է կուռին այդ ձգտումին դէմ և կարգապահուածեան հսկեն:

Տղայոց մէջ եղած նախանձախնդրութիւն մը կրնայ օդնել ուսուցչին, իր աշխատութեան մէջ:

Տղայք, երբ ոչ թէ գասի պահուն՝ այլ իրենց տունը կ'ընեն մարմնամարզը, գարձեալ պէտք է անոր մէջ գնեն իրենց ամբողջ բարիկամեցողութիւնը, պահանջուած ամբողջ հրապոյրը:

Ուրիշ խորհուրդներ մայրերուն

Մայրերը պարաւառը են հսկել իրենց տղայոց ֆիզիքական զարգացման: Գէթ պէտք է ժամանակ առ ժամանակ նայիլ տան մէջ կատարուած մարմնամարզի վարժութիւններուն՝ եթէ չեն կրնար զանոնք վարել, ինչ որ անշուշտ աւելի լաւ պիտի ըլլար:

Պարաւառութիւն մը ունին այդտեղ, որով պէտք է չափազանց շատ զբաղին: Եւ ո՞րքան երջանիկ և հըպարտ պիտի ըլլան ստացուած արդիւնքներուն համար:

Երբ իրենց զաւակներու մարզանքին հսկեն, պէտք չէ թոյլ կերպով վարուին անոնց հետ, իրենց գորովը պէտք չէ իրենցմէ խլէ անհրաժեշտ խստութիւնը, վըստան որ այդ բանը իվնաս անոնց պիտի ըլլար:

Ճիշդ է որ, շատ ծնողքներ, յաճախ կարգի կը կոչեն իրենց տղաքը, որպէսպի ուղղեն իրենց կեցուածքը: «Ուղիղ կեցի՛ր» կամ «Ուղիղ նստէ՛» խրատը, մայրերը չեն ինսայեր իրենց տղոց և աղջկանց համար:

Կը պատահի ալ որ, այս գեղեցիկ խրատը այնքան կրկնուելով, աղայք կը սրտմտին և կը ձգտին բոլորու-

վին հակառակը ընելու , կամովին կորաքամակ՝ կամովին տպեղ կենալու :

Այդաբէս վարւողները կրկնապէս անիբաւ են . կըրնանք անոնց հարցնել թէ ո՞վ արգեօք պիտի տառասպի այդ հաղանդութեան թերացումէն , ո՞վ պիտի վշտակրի յառաջիկային , եթէ ոչ զու՞ք , հայրական կամ մայրական խրատին չի հետեւնուդ համար :

Շատ փոքր հասակէ , վարժուեցէ՞ք լաւ կայք մը ստանալու , ինչ որ շատ զիւրին պիտի ըլլայ օրական մեկ խնի բանաւոր վարժուքիններու շնորհիւ :



Պատկ. 1 ա

ՊԱՏԿԵԲ 1 ա.— Զեռքերը երանքներուն վրայ (*):

(Երբ ձեռքերը երանքներուն վրայ զրուին , մասները միացած վիճակի մէջ դէպի առաջ , բթամասները դէպի ետ կշտակրին վրայ կը տարուին , իսկ ուսերը և արմուկները թեթեօրէն ետ կընկըրկին :)

Տարծում.— Գոյցէ ուները , ասսա բանադ զանոնի:

Այս վարժուքինը օգտակար կրնայ լրալ մանաւանդ այն տղայոց՝ որոնք սովորուքին ունին ուները դէպի ներս կոփելով խալելու: Այս փորձը զանոնի կը մղէ լաւ ձեւ մը առնելու:

(*) Սյատեղ ոտքի զիւրին համար խօսք չէ եղած որովհետեւ ուրերը Ա. Դիրքի ծեւին մէջ պէտք է ըլլան , այսինքն անկիւնաչափի ծեւով: Նաեւ երբ մարմին մէկ մասով շարժում մը կատարուի միւս մասերը պէտք է մնան իրենց Ա. Դիրքի ծեւին մէջ:

ՊԱՏԿ. 2 ա.— Կամոնակական կամ Ա. Դիրքէն մէկնելով



Պատկ. 2 ա



Պատկ. 3 ա

Տարծում.— Կողմնակի կերպով բարձրացնել յաւ սրբուած բազուկիները . ասսա բարձրացնել զյուռն վերև , անմիջապէս յետյ կողմնակի կերպով իշեցնել և սրին իշեցնել մեզ: Բազուկիները բարձրացած ատեն ներշնչել , եւ իշած սրին արտաշնչել:

ԴԻՑՈՂՈՒԹ. — Երբ բազուկները զիւէն վեր բարձրանան եւ սկսին իշնել , պէտք է զանոնը լաւ կերպով դէպի ետ տանիլ , առանց յառաջ մղելու որովայնը: Երբ բազուկները բարձրանան եւ հասնին ուսերուն ուզութեան , պէտք է ձեռքերուն ափերը դարձնել դէպի վեր: Խսկ երբ իշեցնելով անոնք հասնին դարձեալ ուսերուն բարձրութեան , ափերը պէտք է դէպի ցած դարձած ըլլան:

Պատկ. 2 ա. ի մէջ նշանակուած փորձը մասնաւուաբար կը մարգէ բազուկներուն եւ ուսերուն վերի մա-

սի դնդերները: Սոյն փորձը միեւնոյն ատեն ժնչառական շարժում մըն է. եւ իրօֆ, երբ ձեռքերը կ'սկսին վեր բարձրանալ, կրծային վաճառակն ալ կը բարձրանալ:

ՊԱՏԿ. 3 ա.— Զեռքերը երանքներուն վրայ.

Շարժում.— Բարձրանալ ոսիի ծայրեւն վրայ. ապս զետին դնեղ գարշապարհերը:

Այս շարժումը կը մարզէ բումբերը. (Տե՛ս մարմնոյ մասներ Պատկ. Բ. 16 թի)

ՊԱՏԿ. 4 ա.— Զեռքերը երանքներուն վրայ:

Շարժում.— Ծուկ զրոխը դեսպի յանաց և դեսպի էս:

Այս վարժութիւնը կը մարզէ վզի դնդերները եւ մասնաւանդ տրապէզը. (մարմնոյ մասներ Պատկ. Ա. 30 եւ Պատկ. Բ. 3 եւ 21):

Փորձը կ'իրագործուի կարելի եղածին չափ վիզը երկարելով. խոկ շարժումը խիս օգտակար է զլուխը լաւ բռնելու համար:

ՊԱՏԿ. 5 ա.— Զեռքերը երանքներուն վրայ:

Շարժում.— Գրոխի շշանակաձեւ պտոյն դեսպի ձախ և դեսպի աջ

Այս փորձը կը մարզէ երեմն մեկ՝ երբեմն միւս կողմէն սնադներները (Mastoïdien Տե՛ս մասներ Պատկ. Ա. 29, Բ. 1) եւ տրապէզն



Պատկ. 4 ա



Պատկ. 5 ա

(Պատ. Ա. 30 եւ Բ. 3 եւ 21):

ՊԱՏԿ. 6 ա.— Բարձրակաները կողմնակի կերպով բարձրացած (ափերը դէպի վար):

Շարժում.— Բազուկիներու հողովում, ափերը նախ դեսպի վեր, ապս դեսպի վար դարձլելով:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Պէտք է ուշապիր բլալ որ զրոխը եւ բազուկները լաւ մը



Պատկ. 6 ա

դէպի ես զացած մնան:

Այս վարժութիւնը կը մարզէ ի մասնաւորի եռանկինաձեւ դրնդերները (Deltoides, Պատկ. Ա. 31 եւ Բ. 4) եւ բազուկին եւ նաև աբազուկին հողովիչ դնդերները (Պատկ. Ա. 3 եւ 9 եւ 31, 35/37. Պատկ. Բ. 8/13 եւ 22):

ՊԱՏԿ. 7 ա.— Ոսմերը անձառուած, ձեռքերը երանքներուն վրայ:

Շարժում.— Ծուկ մարմինը դեսպի առաջ և դեսպի էս:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Մասնաւորապէս պէտք է հսկել որ ծունկերը չի ծալուին եւ զլուխը բարձր մնայ:



Պատկ. 7 ա

Այս փորձը կը մարզէ բիկնա-



Պատկ. 8 ա

լին (Պատկ. Ա.
12, Բ. 23, 24)

եւ որովայ-
նային (Պատկ.
Ա. 34) դրե-
գերները:

ՊԱՏԿ. 8 ա.
— Ուսները
սնչառուած,
ձեռքերը և
բանքներուն
վրայ:

Շարժում.—
Մարմինը
կողմանակի
կերպով ծոել՝



Պատկ. 9 ա

դեսի ձախ և դեսի աջ:

ԴԻՑՈՂՈՒԹ. — Պէտք է ուշադիր ըլլալ
որ ծունկերը չի ծալլուին, զլուխը չի յնայ,
եւ կոնքը չի տեղափոխուի:

Այս վարժութիւնը կը մարզէ մա-
նաւանդ կողմանակի դներները:

ՊԱՏԿ. 9 ա. — Ուսները միացած և
դոց, ձեռքերը երանքներուն վրայ:

Շարժում. — Հողովում մարմնի դե-
սի ձախ և աջ:

ԴԻՑՈՂՈՒԹ. — Պէտք է չանալ որ սորե-
րը չի շարժին, ծունկերը չի ծալլուին եւ
կոնքը չի դառնայ:

Այս փորձը կը մարզէ խմեջ այլոց
խոսոր դներները մեկ մը մեկ՝ մեկ



Պատկ. 10 ա

մը միւս կողմեն (Oblique Ա. 13
եւ Բ. 25)

ՊԱՏԿ. 10 ա. — Ձեռքերը ե-
րանքներուն վրայ:

Շարժում. — Ոսի ծայրերուն վր-
այ կանգնիչ, և ծունկերը կրկնել:
(Այս շարժումը կը կատարուի չոր
մասնակիներով. 1. Ոսի ծայրերուն
վրայ կենայ, 2. Ծունկերը կրկնել, 3.
Ծունկերը ձգել, 4. Հանգիդ զար-
շապարներուն վրայ):

ԴԻՑՈՂՈՒԹ. — Պէտք է չանալ, որ
ծունկերը լաւ բացուին, մարմնը ու-
ղիղ մնայ, դէպի առաջ չի հակի ոչ ալ
դէպի են:

Այս շարժումը մասնաւորապէս
կը մարզէ սրունինի ձգիչ մկան-
ները եւ բումբերը:

ՊԱՏԿ. 11 ա. — Պատէն մէկ
քայլ առաջ կենալ, կմնակը անոր
դարձուցած, ուսները բացուած և
բազուկները տարածուած գլխուն
վերև:

Շարժում. — Մարմնոյն վերին
մասը սանիդ դեսի հս, այնպէս որ
մասներուն ծայրերով պատին դպի,
առաջ կոնակը անոր դպցներու:
Յետոյ նոյն դիրքին մեջ մի յանի
անզամ բարձրանալ եւ իշել ոսինի
ծայրերուն վրայ:

Այս փորձին անմիջապէս պէտք



Պատկ. 11 ա



Պատկ. 12 ա



Պատկ. 13 ա

նիմ դպջին, առանց ծաղկեր ծունդերը. յեսոյ վեր բարձրանալ:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Վեր բարձրանալով կռնակը պէտք չէ կորել, այսպէս ըստնք, շարժումը պէտք է սկսի բազուկներով եւ զուլով:

Սոյն 11 ա և 12 ա վարժութիւնները իրագործելով դէսի ներս մզած կ'ըլլանք ողնայարի վերին մասը, աւելի ընսաներար ըսելով այս կերպով կ'ուղղենք կռնակին կազմած կուզք, որքան ալ որ քիչ ըլլայ:

Այս փորձերը կը ծառայեն կռնակին դիրքը ուղղելով կրծային վաճառկը ընդլայներու. Խմասնաւորի կը մարզեն կռնակի վերին մասին մասները:

ՊԱՏԿ. 13 ա. — Ա. Դիրքէն սկսելով:

Վարժում.— Բազուկները կրկնել եւ ձգել՝ կողմանակի,

ուղղահայկեաց, կողմանակի եւ դկայի ցած: Կրկնումը՝ այսինքն ձեռքերն ուսերուն տանելու զրծողութիւնը կը կատարի իւրամանչիւր ձգութէ առաջ: Երբ ձեռքերը ուսերուն վրայ դրուին, ուսերը պէտք է դկայի եւ զարաւած եւ եղծուած ըլլան, պէտք է նաև ձեռքերը կարելի եղածին չափ դկայի եւ տանիչ, եւ մասները դպջելը եռամկիւնաձեւ մկաններուն (*Deltoide Պատկ. Ա. 31 եւ Բ. 4*):

13 ա. Փորձը կը մարզէ բազուկին եւ ուսերուն բոլոր մասնեները եւ յօդաւորումները ամեն ուղղութեամբ:

ՊԱՏԿ. 14 ա. — Զեռքերը երանքներուն վրայ:

Վարժում (Հաւասարակշռութեան փորձ).— Մրունին մեկը վեր վերցնել ծունկը ծաղուած, եւ յեսոյ բարձրացնել եւ իշեցնել այդ սրունին ոսքին ծայրը: Անմշապհս յեսոյ, նոյն շարժումները լնել միւս սրունին: Կրկնել դառնազ Ա. Դիրքին, եւ կամ, սրունիլ երկարել, կրկնել ծաղել եւ կրկնել դառնազ Ա. Դիրքին:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Այսպիսի հաւասարակշռութեան շարժում մը կատարուած ատեն. աղան պէտք է իր առաջը եւ կամ քիչ մը աւելի բարձր նայի:

Ամեն հաւասարակշռութեան փորձերուն պէս, այս վարժութիւնն ալ կը պատճառէ քէ ուղղային եւ քէ օրկանիզմը կազմով բոլոր դնդերներու զրծուներին: Երբ հաւասարակշռութիւնը կը վասնգուի, բոլոր դնդերները ոսքին մինչեւ զլուխը, կ'աշխատին զայն հակակընել: Հաւասարակշռութեան փորձերը ուղիղը կը վարձեցնեն օրկանիզմին իւրամայե-



Պատկ. 14 ա



Պատկ. 16 ա

նալ սոգի ծայրերուն վրայ, ջանալով շատ բարձր հանել ծունկերը: Այս կերպով կրնայ տեղին վրայ, թէ սովորական և թէ մարմնամարզական քայլի փորձեր ընել:

Եթէ ունենաք բակ մը կամ պարաէզ մը և օգերը լւա ըլլան, կը ծգէք՝ որ տղան մէկ քանի վայրկեան վազէ: Քայլը և վազքը՝ կ'ոգեորեն արեան շրջանառութիւնը:

ՊԱՏԿ. 16 ա.— Ա. Դիրքէն սկսելով,

Շարժում.— Բարձրանալ ոսի ծայրերուն վրայ, և կրովնակի կերպով ձևովեր տանիլ ուսերուն բարձրութեան, և կատարել խոր ներշնչում մը: Ապա՝ զարշապարհերը զետին դնել, և բազուկները իշեցնել, կատարելով արտաշրջում մը:

Մանաւանդ հայի փորձերէ վերջ՝ երբ արեան շրջանը ոգեւորուի, այս շարժումը շատ օքանակար կ'ըլլայ սիրտը հանդարտեցնելու, և նշառութիւնը եւ արեան շրջանը կանոնաւորելու համար:

լու եւ շարժումները
դասաւորելու:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԻՆ 15 ա
— Վերի վարժութիւն-
ներէն անմիջապէս յե-
տոյ, տղան պէտք է
կատարէ մէկ քանի սո-
վորական քայլի՝ սո-
վորաւն ծայրին վրայ,
և մարմնամարզական
քայլի փորձեր: Կրնայ
նաև իր աեզր կենալ,
քայլերը տոնել, միեւ-
նայն ասեն բարձրա-

Այս շարժումը մաս-
նաւորապէս կը մարզէ
բազուկներուն եւ ու-
սերուն մասները, ինչ
որ կ'ընդլայնէ իր մա-
սին կրծային վանդա-
կը՝ թէ դէպի առաջ

եւ թէ կրղմնակի կերպով: Այս շարժումներու ազդեցու-
թեան տակ կողերը կը բարձրանան: Միւս կողմէ ոսի
ծայրերուն վրայ կանգնիլը կը մարզէ բումբերը, որոնք
կը ցոււեն մարմնոյ վերին մասերուն համախռնումը:

ՅԵՏԱԳԱՅ ԵՐԿՈՒ ՇԱՐԺՈՎՄԱՆԵՐԸ, ԱԿՏԾ Է ԿԱՏԱՐԵԼ
ԳՈՐԳԻ ՄԾ ՎՐԱՅ:

ՊԱՏԿ. 17 ա.— Տղան փորի վրայ կը պառկի,
գլուխը բարձր բռնած և կղակը կրկնած:

Շարժում.— Բազուկներուն միջոցաւ կատարել շրջա-
նակածել շարժում մը, ուսերը մղերով դէպի և (Հողովունը
պէտ և իրազործել իր ճշմարիք իմաստով, այնպէս ինչպէս
պատկերը ցոյց կուտայ, որպէսզի հակառակ արդիւնի յառաջ
ի գայ:)

Այս շարժումը կը մարզէ մասնաւորապէս կոնակի
եւ բազուկներու, ինչպէս նաև ուսերը ընկրկող եւ թիկ-
նոսկերը ներս մղող մասները:

ՊԱՏԿ. 18 ա.— Պառկիլ կռնակի վրայ, գլխուն ետեւը
պահել գորքին երկայնքը տարածուած բազուկները:

Շարժում.— Լաւ կերպով ձգտել սրունեները եւ վեր
բարձրացնել զանոնի:

ԳԻՏՈՂՈՒԹ.— Այս փորձը կատարուած միջոցին, պէտք չէ
շունչը բռնել (ոչ ալ ուրիշ փորձերու ատեն): Շարժումը կը կա-



Պատկ. 17 ա


տարուի դանդաղօրէն եւ ըստ կարելոյն սրունքները լաւ պրկելով:

Այս փորձը կը մարգի մանաւանդ որովայնի եւ սրունքներու մանները:

ՊԱՏԿ. 19 ա.— Ռաքերը անջատուած, ձեռքերը երանքներու նովրայ.



Պատկ. 19 ա



Պատկ. 18 ա

Տարծում.— Հողավումն մարմանյ դիպի ձախ եւ դիպի աջ:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Պէտք է ուշադրութիւն ընել որ, երանքները չի դառնան, ծունկերը չի ծավուխն եւ ոտքերը չի շարժին, պէտք է նաև որ զուխը յարմարի մարմանյ շարժման, ու անմիշ տարբեր, առանձինն շարժում մը չընէ: Իսկ շարժումը կարելի է կատարել դանդաղօրէն կամ աւելի արագ:

Այս փորձը կը մարգի գրերէ 9 ա պատկերի մէջ ցուցուած մասները, եւ շարժման իրազործուած որքան արագ ըլլայ ալճան աւելի ուժգնուեն կը մարգի զանոնի:



Պատկ. 20 ա

ՊԱՏԿ. 20 ա.— Ռաքերը անջատուած, ձեռքերը երանքներուն վրայ:

Տարծում.— Բոյի ծայրերուն վրայ բարձրանայ, ծունկերը կրկնելով ապա ձգտել զանոնի, եւ յեսոյ հանգչի զարշապարհերուն վրայ:

Այս շարժուամբ կը մարգի նոյն այն դնդեմերը, զորս ցայց տուած ենք 10 ա պատկերին մէջ: Անկէ զաս կը մարգի նաև յօդուածները եւ երանքի յօդաւորութիւնն մէջ յօդակապերը:

ՊԱՏԿ. 21 ա.— Ա. Դիրքէն սկսելով

Տարծում.— Բազուկիները կրկնելով ապա ձգտել, կողմանակի, ուղրանայեաց, կողմանակի եւ դիպի ցած: Կրկնումը, սարմանքն ձեռքները ուսին սանելու զործորդութիւնը կը կատարուի իւրաքանչյուր ձգտումն առաջ:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Երբ բազուկները զիխուն վերեւ զտնուին պէտք է մէկ մէկու զորզանեռական եւ զէպի եւս տարուած ըլլան: Կողմանակի ծզուման պահուն պէտք է ուսերուն հետ միշտ նոյն բարձրութեան վրայ զանուին, սակայն զէպի եւս լաւ կերպով տարուած ըլլան:

ՊԱՏԿ. 22 ա.— Ձեռքերը երանքներուն վրայ: (Տե՛ս Պատկ. 10 կը 56)

Տարծում.— Կանգնելիդ նոյի ծայրերուն վրայ եւ սրունքները կրկնելով: Նոյն շարժումն է զորցոյց տուիմք 10 ա Պատկերին մէջ, միայն թէ



Պատկ. 21 ա

պէս և աւելի արագորեն իրազործել եւ միշտ ուսում մը կատարելու պատրաստ պահել ուները:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 23 ա.— Բնել ցատկելու փորձեր. (Օրինակ, չուան ցատկել, ևն .):

ՊԱՏԿ. 24 ա.— Սննիջապէս յետոյ խաղ մը սկսիլ, օրինակ ուրիշ տղու մը հետ գաւազանի խաղ մը: Գաւազանի խաղը թէ ժամանց մը կ'ըլլայ և թէ կը մարդէ մարմնոյ բոլոր մասնները: Մասնաւորապէս կը նըսպասոէ «բունի» ուժեղանալուն:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Այս խաղը պէտք է խաղալ խոհեմութեամբ եւ առանց բրտութեան, մանաւանդ երբ խաղացողներու մէջ ուժերու անհաւասրութիւն ըլլայ:

ՊԱՏԿ. 25 ա.— Զեռքերը երանքներուն վրայ, ուրանքները կրկնուած:

ՇԱՐԺՈՒՄ.— Գլուխը հողովել դեպի ձախ եւ հաջող պահուած փոխ:

ՊԱՏԿ. 26 ա.— Ա. Դիրքէն սկսելով



Պատկ. 24 ա

ՇԱՐԺՈՒՄ. 1. Կորլնակի կերպով բազուկները բարձրացնել զիտուն վերեւ, միեւնոյն ատեն կոմիզիլի ոսքի ծայրերուն վրայ, 2. իչեցընել բազուկները կորլնակի կերպով եւ զետեղել զանոնի իրենց առաջին դիրքին մէջ, եւ հանգչի գարշապարներուն վրայ:

Բազուկները բարձրացուած ատեն պէս և կատարել խորունկ ներշնչում մը, եւ արտաշնչել երբ կ'իջե-



Պատկ. 26 ա



Պատկ. 25 ա

ՋԵՆԵՐ ՊԱԼՈՒԲ:

Այս փորձը ունի միեւնոյն օգուտը ինչ որ ունի 16ա շարժումը: Միայն ասիկայ ֆիշ մ'աւելի ուժեղ է:



ԱՄԵՆ ՏԱՐԻՔԻ ԱՌՋԿԱՆՑ ԵՒ ԿԱՆԱՆՑ

ՀԱՄԱՐ

Վ. Ա. Ռ. Ժ. Պ. Խ. Թ. Ե. Ս. Ե. Յ. Շ. Շ. Ա. Բ. Բ.

Դիմուլութիւններ

Երկու սեռին համար ալ, մարմնամարզի ուսուցումը, մինչև արբունքի տարիքը միեւնոյնն է: Իսկ այդ տարիքին յետոյ, շարժումներին մէկ քանին պէտք է չափաւորումն և մէկ քանին ալ պէտք է ջնջումն աղջիկներուն համար: Կախուելու շարժումները, վաղքը և ոստումը չեն պատշաճիր կիներուն:

Կարգ մը ժամանակամիջոցներու մէջ ալ պէտք է ընդհատումն փորձերը: Շարժումներ կան որոնք թէ արևան համախմնում և թէ համախռնումի ցրուում կը պատճառն գործարաններուն մէջ:

Երբոր, բացի փոքր անհանգստառութենչ՝ ուրիշ ու եէ խանգարում յատաջ գայ, այն ատեն անհրաժեշտ է խանգարումը բնորոշել պարագային համեմատ, և բժիշկն խորհուրդ հարցնելէ յետոյ դիմել փորձառու մարդոց մարմնամարզ ընելու համար:

Կանոնական կամ Ա. Դիրքին համար նիւյն դիտողութիւնը զար լրինից

49 էջին մէջ:

Պատկ. 1 ք. — Ա. Դիրքին
ականութիւն

Շարժում. — Զգտել
բազուկները, բարձրա-
ցնել զանոնի կրպմա-
կիօրեն, յեսոյ զիյունն
վերեւ՝ անմիջապէս յեսոյ
զանոնի իշեցներու և
զետեղեցն համար իրենց ս-
ուաշին դիրքին մէջ:

Բազուկներու բարձրանս-
ուն պահուն ներշնչել, իսկ ի-
շած ատեն արտաշնչել:

Երբոր բազուկները զիյունն
վերեւ զսնուին հենեղու պա-
րաս լինակի մէջ, պէս և
առ ընկրկած լրան: Թեւելը
բարձրանալով երբ կը հասնին ուսերու ուղղութեան այերը
դեսի վեր պէս և դարձնել, իսկ երբ կ'իշնէն եւ կը հաս-
նին ուսերու բարձրութեան այն ատեն այերը դեսի վար-
պէս և դարձնել:



Պատկ. 1 ք

Պատկ. 1 ք.ին ցոյց տուած փորձը կը մարգէ մասնա-
շտապէս բազուկներու վերին մասին եւ ուսերուն մկան-
ները: Միեւնոյն ատեն շնչառական շարժում մ'է կատա-
ռածը: Արդարեւ երբ բազուկները կը բարձրանան կը-
ծային վանդակը կ'ընդլայնի:



Պատկ. 2 ք

ՊԱՏԿ. 2 ք.—Զեռքերը երանք-ներուն վրայ։ (Մասները միացնել և տանիլ դէպ յառաջ՝ բթաժատ-ները դէպի ետ կշառակրին վրայ, իսկ ուսերը և արմուկները թե-թեօրէն ընկրկել։)

Տարծում. — Գողել ուները, այս բանադ զանոնի։

ՊԱՏԿ. 3 ք.—Զեռքերը երանք-ներուն վրայ։

Տարծում. — Վեր բարձրացնել ոսիին ճայրերը մեկը միսին եւեւին, գարշապանները միշտ գետին պա-հեղով։

Այս փորձը կը մարզի բումբին

հակադիր մասները (Մարմ. Մը-սանեները Պատկ. Ա. 23, 41 եւ 42)

ՊԱՏԿ. 4 ք.—Զեռքերը երանք-ներուն վրայ։

Տարծում. — Բարձրանադ ոսիի ճայրերուն վրայ եւ յետյ գետին հանգչեցնել գարշապանները։

Այս փորձը կը մարզի բումբերը (Մարմ. Մասներ Ա. 40 եւ Բ. 16)։

ՊԱՏԿ. 5 ք. — Զեռքերը բարձ-րացած կողմնակի կերպով (ափերը դէպի վար դարձած)։

Տարծում. — Բազուկներու հո-դովումն, ափերը յաջորդաբար նախ դեսի վեր՝ ասս դեսի վար դարձնեղով։



Պատկ. 3 ք

ԴԻՑՈՂՈՒԹՅ. — Պէտք է ուշադիր ըլլալ որ զուխը եւ բազուկները լաւ տարուին դէպի ետ։

Այս փորձը կը մարզի մասնա-ւորապէս եռամիկինաձեւ մասները (Deltoid, Մարմ. Մասներ Ա. 31 եւ Բ. 4) ինչպէս նաև բազուկին եւ նախաբազուկին օրջիչ մասները։

ՊԱՏԿ. 6 ք.—Զեռքերը երանք-ներուն վրայ։

Տարծում. — Գրւիլ ծուզ դեսի առաջ եւ հս։

Այս փորձը կը մարզի վզի դիմ-դիրները եւ մասնաւոր տրապէզը (Մարմ. Մասներ Ա. 29 եւ 30 եւ Բ. 1, 2



Պատկ. 4 ք



Պատկ. 5 ք



Պատկ. 6 ք



Պատկ. 7 թ

Յ կամ 21 եւ 19), եւ լաւ կ'իրացնո՞ւի ըստ կարելոյն վիզը երկարելով: Իսկ շարժումը օգտակար է զիխուն լաւ բռնուածքին համար:

ՊԱՏԿ. 7 թ. — Զեռքերը երանքներուն վրայ.

Շարժում. — Գլուխի հողովում դիպի ձախ և աջ:

Այս փորձը կը մարզե մերը մեկ՝ մերը միւս կորմնեն ստեղծելուր (Mastoidien, Մասններ Ա. 29 եւ Բ. 1) եւ տրամեզը:

ՊԱՏԿ. 8 թ. — Ոտքերը բացուած, ձեռքերը երանքներուն վրայ:

Շարժում. — Մարմինը ծուել դիպի յառաջ և և ես:

Դիմութիւն. — Պէտք է մասնաւորապէս ուշադիր ըլլալ որ ծունկերը չի ծալլուին եւ զլուիր բարձր մասյ:

Սոյն փորձը մասնաւորապէս կը մարզե թիկունքի եւ որովայնի մասնները:

ՊԱՏԿ. 9 թ. — Ոտքերը բացուած, ձեռքերը երանքներուն վրայ:

Շարժում. — Ծուել մարմինը կորմնայի այսինքն դիպի աջ և դիպի ձախ:



Պատկ. 8 թ

Դիմութիւն. — Մասնաւորապէս ուշադիր թիւն պէտք է ընել որ ծունկերը չի ծալլուին, զլուիր այս կամ այս կողմը չի յնայ, եւ կոնքը չի տեղափոխուի:

Այս փորձը կը մարզե մասնաւորապէս կողմնակի մասնները:

ՊԱՏԿ. 10 թ. — Ոտքերը փակուած, ձեռքերը ծոծրակած վիճակի մէջ պէտք է զետեղել ծոծրակին ետեւ, սակայն առանց զանոնք մէջ մէջի անցնելու, առանց զաս-



Պատկ. 9 թ

տակը կրկնելու և առանց ծուելու գլուխը: Պէտք է արմուկները ընկրկել և մարմնոյն մենացեսով մասերը պահել այնպէս՝ ինչպէս բացառուած էր Ա. դիրքին մէջ:

Շարժում. — Հողովել մարմինը դիպի ձախ և աջ:

Դիմութիւն. — Պէտք է մասնաւորապէս ուշադիր ըլլալ որ ոտքերը չի շարժին, ծունկերը չի ծալլուին եւ կոնքը չի զառայ:

Այս փորձը ի մէջ այլոց կը մարզե խոսու դիպերները (Oblique, Մարմ. Մասններ Ա. 13 եւ Բ. 25) մերը մէկ՝ մերը միւս կողմնեն:



Պատկ. 10 թ



Փառկ. 11 թ

րուն եւ ուսերուն դնելեները ինչ-պէս նաև յօդուածները ամեն ուղղութեամբ:

ՊԱՏԿ. 12 թ.— Զեռքերը երանք-ներուն վրայ :

Շարժում.— Ոսի ծայրերու վրայ կենաւ եւ սրութեները կրկնել:

Այս շարժումը կ'իրապործուի յորս ժամանակներու մէջ. 1. Բարձրանալ ոսի մասերուն վրայ 2. Սրութեներու կրկնում, 3. Սրութեներու ձգում, 4. հանգիս զարշապարներուն վրայ:

ՊԱՏԿ. 11 թ.—
Սկսի Ս. զեռքեն.

Շարժում.—Կրկնել եւ ձգտել բազուկները կողմնակի, ուղրամայեաց, կողմնակի եւ դեպի ցած:

Կրկնումը այսինքն ձեռքերը ուսերուն տանելու գործողութիւնը կ'իրապործուի համա բան իւրաքանչյամիւր ձգում:

Այս փորձը կը մարզէ բազուկնե-



Փառկ. 13 թ

ԴԻՑՈՂՈՒԹ. — Այս շարժման բաւկատարուելուն համար պէտք է մասնաւորապէս շանակ որ ծունկերը լաւ բացուին, մարմինը շատ ուղիղ մնայ, եւ ո'չ առաջ ո'չ ալ եփ ծոփ:

Այս փորձը մասնաւորապէս սրութեներուն ձգտիչ մկանները կը մարզէ:

ՊԱՏԿ. 13 թ.— Պատէն մէկ քայլաչափ առաջ կենաւ կռնակը անոր գարձուցած, ոտքերը անջատուած եւ բազուկները տարածուած գլխուն վերեւ:

Շարժում.— Մարմնոյն վերին մասը այնպէս մը դեպի եւ տանիլ որ մասերուն ծայրերով պատին հայ:



Փառկ. 12 թ

(առանց սակայն կոճակը դպցնելու) ապա բարձրանալ, կամ նոյն դիրքին մէջ մկանի բանի եղանակ կատարել ոսի ծայրերուն վրայ:

Այս վարժութեան պէտք է անմիջապէս յաջորդէ 14 թ. ը որ զայս կ'ամբողջացնէ կամ ըսկնք անոր հետ մէկ փորձ կը ձեւացնէ :

ՊԱՏԿ. 14 թ.— Առնել 13 թ. պատկերի մէջ նշանակուած զիրքը, (մասներուն ծայրով պատին դպած):



Փառկ. 14 թ

Շարժում.— Մարմինը ծրուել դեպի դեպի առաջ եւ դեպի ցած:



Պատկ. 15 ք

դեն կոնսակի դիրքը, կ'ընդլայնեն կրծային վանդակը եւ կը մարզեն մասնաւորապես բիկունին վերին մասի մը սանեները:

ՊԱՏԿ. 15 ք.— **Սկսի Ա. զիրքով.**

Շարժում.— Կրկնել և ձգել բազուկները կրղմանակի, ուղղանյեաց, կրղմանակի և դիսի ցած: (Կրկնումը այսինքն ձեռքերը ուսերուն տանեղու զործողութիւնը կը կատարի և այս համար իւրաքանչյաց ձգում):

Փորձը կը մարզէ բազուկին եւ ուսերուն դնիցերները ամեն ուղղութեամբ:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ 16 ք.— **Անմիջապէս վերջ կատարել սովորական քայլի փորձեր,** կամ եթէ շատ փոքր ըլլայ

եւ ցանալ որ մասներուն ծայրերը հասնին զետին, եւ յեսոյ բարձրանալ:

ԴԻՑՈՂՈՒԹ.՝ Վերբարձրացած ատեն պէտք չէ բամակը կորել, այլ շարժումը սկսի բազուկներով եւ զիտով: Երբ մարմինը ծռի պէտք չէ որ ծռնկերը ծալլուին: Թէ 13 ք. եւ թէ 14 ք. շարժումները կատարուած ատեն պէտք է ներս մղուի ողնասինին վերին մասը, այսինքն կրնակի «կուզը» որքան փոքր ալ որ ըլլայ:

Այս երկու վարձուքնեները կ'ուղ-

տեղը, պէտք է բաւականանալ ոտքի ծայրերուն վրայ բարձրանալ և քայլերը նշանակելով:

ՊԱՏԿ. 17 ք.— **Ա. Դիրքէն սկսելով.**

Շարժում.— Ոսի ծայրերուն վրայ բարձրանալ եւ կրղմանակի կերպով բազուկները տարածել ուսերուն բարձրեան ուղղութեամբ, եւ կատարել յորունիկ ներշնչում մը: Իսկ յեսոյ զարշապարները զետին դնել կատարելով միեւնյան ատեն արտաշնչում մը:

Մասնաւորապէս քայլի փորձերէ վերջ երբ արեան շրջանը կ'ոգեւորուի, այս շարժումը կը նազաստէ սրտին հանգստանալուն և չնչառութեան և արեան շրջանին կանոնաւորութեան:

Այս վարժութիւնը կը մարզէ, մանաւանդ բազուկին եւ ուսերուն մասնեները, միեւնոյն ատեն կ'ընդլայնէ: Կրդային վանդակի թէ դէպի յառաջ եւ թէ կողմեակի կերպով: Կողերը կը բարձրանան այս շարժման ազդեցութեան տակ: Միւս կողմէն ոսի ծայրերուն վրայ բարձրանալը կը մարզէ բումբերը, եւ կը ցուէ մարմնոյ վերին մասերուն համախոնումը:

ՊԱՏԿ. 18 ք.— **Խոսոր քայլ մը առնել, մարմինը շակել գէպի յառաջացած սրբունքը, ձեռքերը զետեղել ծոծրակին վրայ:**

Շարժում.— Մարմինը ծռել յառաջ եւ կէ, առանց ծռն-



Պատկ. 17 ք



Փառկ. 18 թ

Այս փորձը կը մարգի կողմնակի եւ բարձրացած բազուկին եւ ուսին դնդերները:

ՊԱՏԿ. 20 թ.— Զեռքերը եւ բանքներուն վրայ.

Ծարծում.— Ոսի ծայրերուն վրայ կենազ եւ սրուեները կրկնել:

Այս փորձը կը կատարուի ճիշտ 12 թ. պատկերին նման և անդի կուտայնոյն ծանօթութիւններուն:

ՊԱՏԿ. 21 թ.— Ա. Դիրքէն սկսելով

Ծարծում.— Բազուկները բարձրացնել կորմնակիորեն, այինք դեսպի վար դարցած: Յեսոյ բազուկ-



Փառկ. 19 թ

կերը կրկնելու եւ վեր վերցնելու դեսպի հետ դրուած սրուենին զարշապարը:

Այս փորձը կը մարգի բինային, որովայնային, եւ կողմնակի դնդերները:

ՊԱՏԿ. 19 թ.— Ուսները գոցուած, բազուկին մէկը տարածել ուղղահայեաց կերպով (մերթ մին մերթ միւս ուր), զիստն վերև.

Ծարծում.— Մարմինը ծուել բարձրացած բազուկին հակադիր կորմնին վրայ:

ները կրկնել սանիդ իրենց առաջին վիճակին:

Ծարծում տևողութեան միջոցին հարկ է բարձրանալ ոսի ծայրերուն վրայ:



Փառկ. 20 թ



Փառկ. 21 թ

ԱՄԵՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՐԴՈՅՑ
ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՅԱՏՈՒԿ
Վ. Ա. Ռ Ժ ՈՒԹ Ե Ս Ն Յ Շ Ա Ր Ք

Կանոնական կամ Ա. Դիրքին համար նիւթ
այն դիտողութիւնը զոր ըրին 49 էջին մէջ:

ՊԱՏԿ. 1 գ.— Ա. Դիրքէն սկսելով

Ծարծում.— Դոցից ունենալով ապս բանաջ զանոնի:

ՊԱՏԿ. 2 գ.— Սկսիլ Ա. Դիրքէն

Ծարծում.— Բազուկները բարձրացնել դիսի առաջ և զիսուն վերեւ, յեսոյ զանոնի կողմնակիրուն տանիդ իրենց առաջին վիճակին:

Ներշնչել զանոնի բարձրացներու ժամանակ՝ և արտաշնչել երբ կ'իջնեն:

Բազուկներուն բարձրացած առեն շարժման չափը պէս և ըլլայ աւելի առաջ խնի երբ կ'իջեցնենի զանոնի:


Երբ բազուկները զիսուն վերեւը զբանուն և սկսին իջեցնել պէս և շատ դիս դիս պէս և տարուին: Երբ բազուկները բարձրանան և հասնեն ուսերուն հաւասարութեան, այնեւը պէս և դիս վեր դարձուին, իսկ երբ կ'իջեցնենի զանոնի և կը



Պատկ. 1 գ

հասնին դարձեալ ուսերու բարձրութեան՝ պէս և այնեւը դիսի վար դանել:

Պատկ. 2 գ. ի մէջ
նշանակուած վարժութիւնը մասնաւորապէս
կը մարզէ բազուկներու վերին մասի և ուսերու դիմերները: Այս փորձը
միեւնոյն ատեն շնչառական շարժում մ'ալ է: Արդարէւ երբ բազուկները վեր բարձրանան կրծային վանդակը կ'ընդլանի:



Պատկ.



Պատկ. 3 գ

ՊԱՏԿ. 3 գ.— Զեռքերը երաներն վրայ (Մասները միացած դէպի առաջ, բժամատը դէպի ևս ազգուսկրին վրայ, ևս ուսերը ու արմուկները թերթեօրէն լնկղկած):

Ծարծում.— Ոչի ծայրերուն վրայ կեցած առունենալով կրկնել:

Այս շարժումը կը կատարուի յորս ժամանակներով 1. Բարձրանալ ոսիի ծայրերուն վրայ, 2. Մունեները կրոկնել, 3. Զօտել զանոնի, 4. Համելիս զարշապարին վրայ:

Դիմումութ.— Պէտք է ուշադիր ըլլալ մասնաւորապէս որ մարմինը չափազանց ուղիղ պահուի ևս չի հակի ո՞չ դէպի յա-



Պատկ. 4 գ

ուաշ ո՛չ ալ ես:
Փորձը մասնաւու-
րապէս կը մարզէ
սրութիւններուն ձգտիչ
մկանները եւ բուժ-
քերը:

ՊԱՏԿ. 4 գ.—
Զեռքերը երանքնե-
րուն վրայ:

Շարժում.— Գլ-
ուխը ծուել դեսի յեսի և
եւ առաջ:

Այս փորձը կը
մարզէ վզի դեղեր-
ները մասնաւանդ



Պատկ. 5 գ

տրապէզը, խոկ փորձին լաւ իրազործմանը համար պէսք է
կարելի եղածին չափ վիզը երկարել: Շարժումը կը
նախատ մասնաւանդ գլուխի լաւ բռնուածքին:

ՊԱՏԿ. 5 գ.— Զեռքերը երանքներուն վրայ:

Շարժում.— Գլխու հողովական շարժում դեսի ձախ
եւ աջ:

Այս փորձը կը մարզէ մեր մեկ, մեր միւս կողմէն
սենադներները եւ տրապէզը:

ՊԱՏԿ. 6 գ.— Ա. Դիրքէն սկսելով

Շարժում.— Կրկնել եւ ձգտել բազուկմերը դեսի առաջ՝
ուղղանայիսց, կրկնեալի եւ դեսի ցած: Կրկնուալը
այսինքն ձեռքերը ուսին տանելու գործողութիւնը, կը
կատարուի նախ յան իւրաքանչյուր ձգտում:

ԴիՏՈՂՈՒԹՅ.— Զեռքերը ուսերուն երը կը տարուին ուշա-
դրութիւն պէտք է ընել որ ուսերը դէպի ետ ընկրկին եւ թիկ-
նուկները (Omoplatæ) մէկ մէկու մօտենան, արմուկները մարմ-
նոյն դպչին եւ ձեռքերը ուսերուն:

Այս փորձը կը մարզէ բազուկներուն եւ ուսերուն
յօդուածները ամեն ուղղութեամբ:

ՊԱՏԿ. 7 գ.— Ու-
ները անջասուած,
ձեռքերը երանքնե-
րուն վրայ,

Շարժում.— Մար-
մինը ծուել դեսի յա-
ռաջ եւ դեսի ևս:

ԴիՏՈՂՈՒԹՅ.— Մաս-
նաւորապէս պէտք է
շանալ որ ծունկերը
չի ծալլուին. եւ զու-
իը բարձր մնայ:

Այս փորձը կը մար-
զէ մասնաւանդ բիկ-
նային եւ որովայ-
նային մկանները:

ՊԱՏԿ. 8 գ.— Ու-
ները անջասուած,
ձեռքերը երանքնե-
րուն վրայ:

Շարժում.— Մարմինը ծուել կողմնակի կերպով դե-
սի ձախ եւ աջ:

ԴիՏՈՂՈՒԹՅ.— Պէտք է մասնաւորապէս հսկել որ ծունկերը
չի ծալլուին, զուիը չինայ, եւ կոնքը չի տեղափոխուի:

Փորձը կը մարզէ մասնաւորապէս կողմնակի մկան-
ները:

ՊԱՏԿ. 9 գ.— Ուները փակուած, ձեռքերը ծոծրա-
կին վրայ: (Պէտք է մասները միացած վիճակի մէջ
շետեղել ծոծրակին ետեւ, առանց զանոնք մէկ մէկու
մէջ անցնելու, առանց դաստակը ծալելու, եւ զլուիը



Պատկ. 7 զ



Պատկ. 9 զ

Պատկ. 8 զ



Ծռելու: (Արմառկները պէտք է լնկրիել խալ մարմնոյ մնացեալ մասերը պահել Ա. Դիրքի նման վիճակի մէջ :)

Շարժում.— Մարմինը հողիսկածել շարժել դիսի ձախ և յետ դիսի աշակրոյն:

Գիշողութ.— Մասնաւորապէս պէտք է ուշադիր ըլլալ որ ուորերթ չի շարժին, ծունկերը չի կրկնուին, կոնքը չի գտննայ:

Այս փորձը կը մարզե իմե՞զ այլոց խոռոր դիներները մերը մեկ՝ մերը միւս կողմեն:

ՊԱՏԿ. 10 զ.— Ա. Դիրքէն սկսելով


Շարժում.— 1. Դիսի յաջ ուաջ տարածել բազուկները, եւ



Պատկ. 10 զ 1



Պատկ. 10 զ 4



Պատկ. 10 զ 3



Պատկ. 10 զ 0

կանգնիլ ոսի ծայրերուն վրայ, 2. Տարածել զանոնի զրյանուն վերեւ թեթեռով միեւնոյն ատեն ծունկերը, 3. Բազուկները իջեցնել կողմանակորեն ձեռքի այները դիսի վար դարցած, միեւնոյն ատեն



Պատկ. 10 զ 2

ձգել արունելիերը, 4. Բազուկները դարձնել, ափերը դեսպի վար, իջեցնել զանմեց զիսերուն մօս և հանգչի զարշապարներուն վրայ:

Այս փորձը կը մարզի բազուկները եւ արունելիերը 2 գ. եւ 3 գ. պատերներուն ննան:

ՊԱՏԿ. 11 գ.— Պատէն մէկ քայլ առաջ կանգնիլ կրնակը անոր գարձնելով, ստքերը բացուած և բազուկները տարածուած դժխուն վերե:

Տարծում.— Մարմանը վերնամասը սահի դեսպի ևս այնպիս որ մատերուն ծայրերը պատին կործնի. (առանց կոնակը դպւելու) ապա բարձրանայ՝ կամ նոյն դիրքին մեջ մի ժանի եղեւից կատարել ոսքի ծայրերուն վրայ:


Այս փորձին պէտք է անմիջապէս յաջորդէ 12 գ.ը որ զայս կ'ամրողացնէ, և զրեթէ անոր հետ կը ձեւացնէ միւնոյն փորձը:

ՊԱՏԿ. 12 գ.— Սկսելով այն կիրքէն զորնկարագրեցինք 11 գ. պատկերին մէջ (Մասներուն ծայրերը պատին զպած :

Տարծում.— Մարմինը ծոկլ դեսպի յառաջ և դեսպի ցած և շամազ որ մատին ծայրերը զիշին զան, և արունելիերը պրկուած մը:



Պատկ. 12 գ



Պատկ. 11 գ

նաև. յետոյ կանգնիի:

ԴԻՑՈՂՈՒԹՅ.— Վեր բարձրանալով պէտք չէ բամակը կորել, այսինքն պէտք է շարժումը սկսիլ բազուկներով եւ զուխով: Խակ ծուած ժամանակ պէտք չէ կոտրել ծունկերը:

Պատկ. 11 գ. և 12 գ. ի մէջ նշանակուած շարժումները իրագործելու ժամանակ պէտք է ներս մղել ողնայարի վերին մուսսը: (Այս կերպով կ'ուղղուի կոնակի կազմած կուզը, որքան փոքր ալ որ լլլայ:)

Այս փորձերը Կ'ուղղեն կոնակին դիրքի եւ կ'ընդ-



Պատկ. 13 գ




Պատկ. 14 գ

լայնեն կրծալին վաճդակը: Կը մարզեն մասնաւորաբար կոնակին վերնամասի մասնեները:

ՊԱՏԿ. 13 գ.— Ա. Դիրքէն սկսելով

Տարծում.— Թեկիլ եւ սրիկ բազուկները դեսպի յառաջ, ուղղահայեաց, կործնակի և դեսպի ցած:

Թեկումը, այսինքն ձևութերը ուսին տանելու զործուրիւնը կ'իրազործուի նախ յան իւրաքանչիւր ձրգում:



Պատկ. 16 գ

Այս փորձը կը մարզի բազուկներուն եւ ուսերուն դնիւնները եւ յօդուածները ամեն ուղղութեամբ:

ՊԱՏԿ. 14 գ.— Զեռքիրը երանգներուն վրայ

Շարժում.— (Հասնաւականութեան փորձ) .— Վեր բարձրացնել սրութին մեկը, ծունկը կրկնուած, յետոյ բարձրացնել և իջեցնել այդ սրութին ոչի ծայրը և կամ սրութին թերում մը եւ ձգում մը կատարել, ապա առնել անմիջապէս Ա. Դիրք, և այն շարժումը կրկնել միւս սրութին այ:

ՎԱՅՐԺՈՒԹԻՒՆ 15 գ.— Առաջիջապէս վերջ ընել քայլի վարժութիւններ: եթէ երբէք աեղք շատ փոքր ըլւայ կարելի: է սահմանափակութիւն աեղքն վրայ քայլի շարժումներով առանց քայլափոխի, նշանակելով միայն քայլը: (Պատուհանները պէտք է բաց ըլլան առանց օդի հոսանք պատճառելու):

Արեան շրջանը ա'լ աւելի զրգուելու համար կարելի է նոյն իսկ աեղքն վրայ մարզական քայլափորձներ կատարել: Ի հարկէ աարիքոտ և ակար անձերը պէտք է չափաւորեն կամ նոյն իսկ զանց առնեն սոյն փորձը:

ՊԱՏԿ. 16 գ.— Ա. Դիրքն սկսելով

Շարժում.— Բարձրաւայ ոչի ծայրերուն վրայ և կողմանալիորեն բազուկները սանիդ ուսերու բարձրութեան

խորունկ ներշնչում մը կատարելով, յետոյ զետին դնելով զարշապարմերը կատարելով միեւնոյն առնեն արտաշնչում մը:

Մասնաւորապէս երբ բայի վարժութիւն մը կը գրգու արեան շրջանը, այս շարժումը օգտակար կ'ըլլայ սիրտը հանդարտեցնելու եւ ըլնչառութիւնը եւ արեան շրջանը կանոնաւորելու համար: Այս փորձը կը մարզի մասնաւորապէս բազուկներուն եւ

ուսերուն դնելեները եւ կ'ընդլայնէ կրծալին վանդակը թէ դեպ յառաջ, թէ կողմանակի կերպով: Կողերը կը բարձրաւան այս փորձի ազդեցութեամբ: Նաեւ ոչի ծայրերուն վրայ բարձրանալը կը մարզի բումբերը ուրոնց աշխատութիւնով մարմնոյ վերի մասի արեանախռնումը կը ցորի:


ՊԱՏԿ. 17 գ.— Ուսերը անջռատուած, մարմնոյ վերին մասը դէպ յառաջ ծռած, և բազուկները ուղղահայեաց կերպով բարձրացած:

Շարժում.— Ուղղահայեաց բազուկները կողմանակի կերպով սնջատել առանց զանոնի բարձելու (Զեռի այերը դեպի վեր բարձած), յետոյ կրկնել բարձրացնել զանոնի և շարժումը կրկնել շատ անգամ:



Պատկ. 17 գ

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Ուշագիր ըլլալ որ զլուխը շատ բարձր մնայ եւ սրունքները չի ծաղուին: Բազուկները պէտք է կարելի եղա-



Պատկ. 18 գ

ծին չափ բարձրացնել եւ տանիլ ականջներուն ետեւ, առանց զլուխը ծռելու:

Այս փորձը կը մարգի կրնակի եւ բազուկի դնդերները մանաւանդ սնենդերուն (Deltoides):



Պատկ. 19 գ

ՊԱՏԿ. 18 գ.— Ա. ԲՈՌՈՎԱԿԻ
մը վրայ կամ գետախն նսափլ,
ոտքին ծայրերը կառչեցնել
կարասիի մը, ձեռքերը գնել
կամ երանքներուն վրայ
կամ ծոծրակին և կամ տա-
նիլ զանոնք ուղղահայեաց
կերպով գլխուն վերեւ:

ԾԱՐՁՈՒՄ.— Ծոել մարմի
նը դիսի եւեւ:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Պէտք է սր-
ունքները պահել պրկուած վի-
ճակի մէջ եւ զլուխը եւ ուսերը
լաւ կերպով եւս տարուած՝ նյոն
իսկ երբ մարմինը կը բարձրա-
նայ:

Այս փորձը կը մարգի մանաւորապէս որովայնա-
յին մասները:

ՊԱՏԿ. 19 գ.— Ոտքերը անջասուած, ձեռքերը ե-
րանքներուն վրայ:

ԾԱՐՁՈՒՄ.— Բուել շարժել կրնաձեւ (Circumduction)
ծոկըն նսի մէկ կրդիմ վրայ ապա դիսի եւ, յեսոյ միւս
կրդիմ վրայ, և դիսի յառաջ:

ԴԻՏՈՂՈՒԹՅ.— Զգուշանալ ծունկերը ծալելէ, երանքը շար-
ժել եւ շփոթելէ շրջանառումը, որ մարմնոյ նողովմամբ՝ թերում-
ներու շարք մը կը մնաւցունէ:

Այս փորձը կը մարգի որովայնային, կողմանակի եւ
թիկնային մկանները, մեծապէս կը նպասէ արեան շրր-
ջանառութեանը՝ մայրին (Veine porte) մէջ: Ընդհանուր
կերպով կը գրգու արեան շրջանը եւ կը յանձնարարուի
իբր դարման պնդութեան եւ որովայնային գործարաններուն խանգարումներուն դէմ:

ՊԱՏԿ. 20 գ.—
Ա. ԴԻՔՔԻՆ ՄԱ-
ՐԱԼՈՎ



Պատկ. 20 գ 1

ԾԱՐՁՈՒՄ.—
Կրկնել եւ ձգտել
բազուկները յա-
ռաջ, վեր, կողման-
ակի, եւ դիսի յած.
Միեւնոյն տակն
քետել եւ ձգտել սը-
րունքները: Այս
շարժումը կրնայ
վերածուիլ ուրբ
ժամանակներու:

1. Բարձրանալ ու-



Պատկ. 20 գ 2



July 20 q 2



Պատկ. 20 զ 4




Պատկ. 20 գ 3



Qwsl̤. 20 q 5



Quizlet 20 q 7



Custl. 20 q 6



Պատկ. 20 գ 8

թի ծայրանու վրայ, և բարսիմարդ կրթելը ձեռքի մասունք, 2. Բարսիմարդ ձգձկ դիմի
թի յատաշ և կրթել արմամիլորդ, 3. Ենան 1. ճամանակին, 4. Յոմսիմարդ քելի և ձգձկ բա-
րսիմարդ ովախափաց, 5. ը. 1. ճամանակին պես, 6. թելի արմամիլորդ և պիլի բարսի-
մարդ կամանակին 7. ը. 1. ճամանակին պես, 8. Վեռանակ Ա. Գիրի:

Յաշորդ երկու շարժութերք կո-
սորել զորքի մը վրայ

ՊԱՏԱ. 21 գ.— Փարփ վրայ պառկած, ձեռքերը զետեղել երանքներուն վրայ:

Ահա այս դիրքը միայն լու առանձին իրողութիւնը ինքնին՝ կ'ենթագրէ իբա'լա՞ն ճիգ:

Այս զիրքը առնելէ վերջ, պէտք է
աշխատիլ որ կռնակը լաւ մը ներս
մղուի, զլու խը և մարմար վերին
կիսամասը լաւ մը վեր բարձրանան,
արմուկը և ուսերը յետու լնկրկին:




Պատկ. 21 գ

Էսել:

Շարժում.— Բարձրացնել սրութիւնը զանոնի բարկեղով: Այս փորձի կատարման ոչ առ ուրիշ ռեկ վարժութեան ամեն, շնչառութիւնը պէս չէ դարձեցնել:

ՊԱՏԿ. 23 գ.— Զեռքերը առնիլ ուսերուն:

Շարժում.— Թայի տաղով կողմնակիորեն ծոյլ մեր դեսի աջ մեր ձախ, նախ աջ սրութիւն յետյ ձախին ուղղութեանը մեջ: (Դիմել տաճ որ Ա. Դիմին մեջ, ոսկեր ամենինաշախի ձեւով դրուած կը լլան, որով այս շարժման



Պատկ. 22 գ

պահուն խոսորմակ զարիքավեր կը կազմուին դեսի յառաջ):

Աջ ոսկին վրայ բափ տրուած ամեն, պէս և երկարել

աջ բազուկը դեսի վեց, եւ ձախ բազուկը իջեցնել ձախ զիսին երկայնիվ առանց անոր դպչերու: Նոյն շարժումները կատարել հակառակ ուղղութեամբ երբ բափ կը տրու ձախ ոսկին վրայ:

Այս փորձը կը մարզէ բիկնալին, կսդմակի եւ սրութիւնի մասնեները:



Պատկ. 23 գ

ՊԱՏԿ. 24 գ.— Զեռքերը երանքներուն, մէկ ոսքը գնել աթոռակի մէ վրայ (մերթ մէկ մնորթ միւս ոսքը):

Շարժում.— Արռակին վրայ դրուած սրութիւնը բերում շարժումներ կատարել, միւս սրութիւնը բարկուած դիրքի մը մեջ պահելով համարեած:

ԴԻՏՈՂ.— Թերումը պէտք է կատարել մինչեւ ծայրը, այ-

սինքն խփառ խոր կերպով:

Այս փորձը կը մարզի սրութեներու դիմերները, յառաջ կը բերէ հնօտում մը ոռովայնին վրայ եւ չափազանց նկուն կը դարձնէ յօդաւորումները:

ՊԱՏԿ. 25 գ.— Յառաջարագուկները: առանիլ կուրծքին առջև, ձեռքի ափերը դէպի վար, մատները կցուած, և արձուկները ընկրկած ուսկըս բարձրութեամբ:



Պատկ. 24 գ



Պատկ. 25 գ

Յարժուածութեամբ:— Այս կուրծքի երկու մին, երկու միւսը սահիլ դիպի ես, մեծ ժայլ մը կազմելով, եւ շատ սրճելով սրութը: Միւս սրութը ինչպիս նաև կիսամասը դիպ յառաջ, (դիպի ես սարուած սրութը ինչպիս նաև կոնսկը, բովին դիտուած առևն պիտի եմ զիսի գծին ուղղութեան մէջ տեսնուին):

Կողմանալիօրէն սարածել բազուկները միւսնոյն առևն երբ մեկ ուժը դիպի ես կը սարուի:


Այս փորձը կը մարզի սրութեներու ինչպիս նաև

կրնակի եւ բազուկներու մկանները:

ՊԱՏԿ. 26 գ.— Ա. Դիրքէն սկսելով

Յարժուածութեամբ:— Բարձրանալ ուժի ծայրերուն վրայ բազուկները տանելով կողմանալիօրէն եւ կատարելով խոր նկարագույն մը:

Ասպա համազիլ զարշապարհերուն վրայ եւ բազուկները յունաշիլցիկ սարսաշիլցիով:



Պատկ. 26 գ



ՅԱԻԵԼՈՒԱԾԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

I

Յուեսի մէջ ստեղծուած բանական մերուին զըլ-
յառոր բաժանումները.— Միշանի մանրա-
մասնութիւններ բժշկական եւ ման-

կուդական մանրամասնութիւններ:

Յառաջաբանին մէջ նշանակեցի շուէտական մարմ-
նամարզին՝ խր ամբողջութեանը մէջ ունեցած օգուտը և
նպատակը եւ մասնաւորապէս ծանրացայ մեթուին
մանկալարժական կամ կրրական մասին վրայ, այն որ
կը վերաբերի երկու սեռի առողջ տղայոց եւ չափա-
համներուն:

Մէկ խօսքով նա կը պահպանէ ստացուած
առողջութիւնը, և ուժը կը մշակէ չափաւոր եղանակաւ-
մը: Տղայոց աճման շրջանին կը հսկէ մարմնոյ համաշափ
զագացման: Չափահամներուն արդէն ստացած արդիւնք-
ները պահպանելէ զատ աստիճանարար կը յաւելու նա-
և անոնց ուժը: Իսկ ծերերուն ուժը և առողջութիւնը
կը հաւասարակշռէ:

Այդ մասը կրնանք նաև գեղեցկազիտական (*Esthétique*)
մարմնամարզ կոչել որովհետեւ խիստ կը նպաստէ լաւ
կայք մը, քաղելու դիւրաշարժութիւն մը և աշխուժու-
թիւն մը ստանալու, և գեռասի աղջիկներու կը դիւ-
րացնէ գեղեցիկ նիստ ու կայքի և չնորհալիութեան
վարժութիւնները:

Շուէտական մեթուաը ունի նաև զինուորական
մարմնամարզի մաս մը որը ուրիշ բան չէ, բայց եթէ
մանկավարժական մասը՝ ամբողջացած սրախաղութեամբ,
նշանաձգութեամբ և ուրիշ զանազան գործնական շար-

ԺՈՒՄՆԵՐՈՎ:

Կայ նաև Բծէկական եւ մանկուղղական (*Orthopédique*)
մարմնամարզը, որ պարագային համեմատ կը լրանայ
կամ ոչ մարձումով (*Massage*):

Անաւասիկ մէկ քանի մանրամասնութիւններ բա-
նական մեթուան այս ձիւղին վրայ: Այս ձիւղը մեծաւ
մասամբ հիմնուած է մանկավարժականին վրայ և մեծ
յաջողութեամբ կիրարկուած է շատ հիւանդութիւններու,
ծոռութիւններու և տձեւութեանց դէմ:

Այս մասը յառաջատուաբար կատարող շարժում-
ներէ կը բաղկանայ, հիւանդը ամէն աշխատանքէ, ամէն
ձիգէ զերծ կացուցանող կրաւորական շարժումներ ո-
րոնց ամենազիւրիններէն պէտք է սկսիլ: Սակայն հիւան-
դին վիճակին, և վիճակուած արդիւնքին համեմատ պէտք
է օգտագործել նաև ներգործական շարժումները (*Actif*):

Բժշկական և մանկուղղական մարզանքին շարժում-
ները յաճախ բաղադրուած կը լան մարձումի հետ և զայն
կը լրացնեն:

Կարգ մը մարդիկ հակումն ունին միայն մարձումը
կատարելու, ունանք ալ միայն շարժումը:

Արդ կը պատահի որ, մերթ միայն մէկը, մերթ միայն
միւսը, և երբեմն ալ երկուքը միասին կատարել հարկ
կ'ըլլայ, ըստ որում պէտք է պարագային համեմատ ո-
րոշել:

Շատ երկար կ'ըլլար ամբողջական ցանկը այն հի-
ւանդութիւններուն, ծոռութիւններուն և տձեւութիւննե-
րուն որոնց դէմ պիտի կրնար օգտապէս կոռուիլ բժշկա-
կան և մանկուղղական մարմնամարզը և մարձումը՝ մի-
ացած կամ ոչ պարագային համեմատ:

Մկանային, յօդուածներու, ուկորներու, որովայնա-
յին գործարաններու հիւանդութիւններ: Զղացաւեր
և իրենց հետեւանքները: Արեւան շրջանի: Ենչառու-

թեան հիւանդութիւններ. — Կազմուածային : ախտեր . Ռզնայարի ծոռւթիւններ. — Կանանց յատուկ հիւանդութիւններ , վերջապէս՝ խիստ բազմաթիւ են այն ախտերը և ծոռւթիւնները որոնց մէջ բժշկական և մանկուզդակական մարմնամարզը և մարձումը կրնան հիւանալի արդիւնքներ տալ :

Աւելցնենք, որ մարձումը հակացաւցուած է ջղայնութեան ; կցաղետապի (Appendicite), խլիրգնախատի (Cancer) և ուրիշ բազմաթիւ հիւանդութեանց մէջ , ուր՝ հիւանդ գործարանին կրնայ վեաս պատճառել :

Միւս կողմէն բժիշկին հաւանութեամբ կամ անոր կողմէ կասարուած ախտազնութեամբ միայն պէտք է մարձումի գիմնել : Եւ հարկաւ , կը կրկնենք , մարձումին համար հիւանդը պէտք է դիմէ այնպիսի մէկու մը որ բաւ հետեւած լինի իր արուեստին , լուրջ ուսումնաբրութիւնները ըրած ու բաւական փորձառութիւն ստացած ըլլայ , որպէսզի կարողանայ լաւ գործազրել բժիշկին հրամանները :

Մանկուզդութեան մասին սա աւելցնենք որ իրենք զիրենք լաւ չի խնամող տղայք և երիտասարդները մը տատանջութեան կը մատնեն նաև ծնողքները , ըլլայ իրենց առողջութեան ըլլայ այն ասպարէզին համար ուրուն կը սահմանուին :

Մարմնոյ թերի մասերը կարելի է դարմանել զանոնք շարժման մէկելով : Զանազան պարագաներ կան ուր մարձումը անհրամեշտ է ուր նոյնիսկ պէտք կայ տարբեր ցուցումներ ևս ընելու :

Կրնայ պատահիլ որ գանուին երիտասարդներ , ուրոնց կուրծքին բաւականաչափ կերպով գարդացած կամ լայնցած ըլլալը պատճառ ըլլայ ; իրենց բարձրագոյն վարժարաններ չի կարենալ մտնելուն , յետածգուելուն կամ բոլորովին մերժուելուն : Եւ , այդ երիտասարդնե-

րէն շատերը , որոնք վարժարան կ'ընդունուին չափելու ներկայի գործածական եղանակին չնորհի , առնուադն մէկ հատ պատշաճութիւն պակաս ունին , որուն հետևանքին ուշ կամ կանուխ պիտի ենթարկուին , և որուն դէմ սակայն բանական մարմնամարզի մը միջոցաւ չատ յաջողապէս պիտի կրնային մաքառիլ :

II

Արտաֆին Ֆիզիական կրուրեան մը խարոսիկ երեւոյրը , որ յաձախ կ'սովի սիւեղծութիւննել մը , աղիսալի , եւ երեւու առաւել կամ նուազ երկարացնել ախս մը :

Բացատրեցինք որ , փրական բանաւոր մեթոսին նպաստակը ո՞չ լսմբիշ պատրաստել , ո՞չ ալ ուժի և առողջութեան խարուսիկ երեսյթներ տալ է :

Այս մասին Պ. Hugues Le Roux խիստ գեղեցիկ կերպով խօսածէ այսպէս :

«Յօնիքը մնանակի մը մէջ կը ճնէի ապացուցանելու որ «մրանսայի» մէջ միշտ այս այսպէս եղած ըլլալուա պատրուակին տակ չեն կրնար թոյլատրել , որ գպրոցական մարմնամարզին լաւագոյն մատր ծառայէ աշխատութեան մէկելու կրծային զնդերները , որոնք հակառակ իրենց արտաքին գեղեցիկ մշտկոյթին , կաղապարուած ուսուցքին , ուսերը կը յառաջացնեն և կուրծքը կը միրմնա : Մինչդեռ գիտական մարմնամարզ մը —ինչպէս կինկի մեթոսը — ընդհակառակին իր ամբողջ ճիգերը կ'աւզգէ գէպի կրծային վանդակին գարդացումը , և զայն կ'առաջն թիկնային մսաններու գործակցութեանմը որոնք , ող-

նասիւնը կը ցցեն, ուսերը կ'ընկրկեն և գլուխը կը բարձրացնեն:

Բաւական է որ փորձառական մարմնամարդի մը միջոցաւ կրցած էք ըստ երևոյթին գեղեցիկ կուրծք մը ունենալ, ի՞նչ փոյթ թէ խեղճուկ թոքեր կան պարփակուած այդ փառաւոր վանդակին մէջ:

Դալով այդ արհեստական կուրծքերուն որոնց վը-րայ խիստ ուռուցիկ կերպով կրծային մսանները կը կե-նան, անոնք որ ապրած են հատվիտներու աշխարհին մէջ, պիտի կրնան ձեզ հաւասարէլ, թէ այդ կուրծքերը յա-ճախ կը ծածկեն այն հիւանդութիւնը —այնքան յա-ճախսադէպ աճպարարական միջավայրերու մէջ— որուն ըմբական կրծախտ կըսեն:

Այդ մարդուն մաշումը՝ որքան ստիպուի ծան-րագոյն մարմին մը շարժելու, այնքան աւելի ա-րագօրէն կը կատարուի: Երեւակայեցէ՛ք խոշոր նաւ մը որ փոքրիկ չոգեշարժ մեքենայ մ'ունենայ, որը միւնոյն ատեն հարկադրուի արագօրէն շարժելու, բնականաբար կաթսան երկար չի դիմանար:

Գեղեցկագիտական աեսակէտով —որը իր կարեռ-րութիւնը ունի— պէտք է աւելցնենք որ կրծային մը-սաններու, այսինքն կրծային վանդակին վրայի այդ մը-սային հաւաքոյթին վարդացումը խիստ փափաքելի է:

III

Տղայոց շնչառութեան շուրջ:

Ի՞նչ միջոցներ ձեռք կ'առնուին տղայոց սովորեցնե-լու համար օրկանիզմին այնքան նպաստաւոր այդ պաշ-տօնին լաւ կիրարկումը:

Ո՛չ մէկ միջոց :

Սխալը կ'արմատանայ աճման շրջանէն յետոյ: Նա-շատ մարդիկ ազատորէն չեն կրնար չնչել թէ՛ անոր հա-մար որ կանուխէն չեն վարժուիր, և թէ որովհետու թո-քերը պէտք եղած կերպով չեն կատարեր իրենց պաշ-տօնը:

Լաւ չնչելու սովորոյթը չեն առներ, միւս կողմէ մասնաւոր վարժութիւններ ալ չեն ըներ դայն դարմա-նելու համար:

Թոքերը իրենց պատշաճ լաւ գործունէութենէ մը զրկուելով, նոյնիսկ չափազանց դիւրագոգիո կըլլան և չեն կրնար դիմազրել վեսասակար մանրէներուն, որոնք կը հետապնդէն շարունակ թերի, վատուժ օրկանիզմները:

Երբոր աղու մը վրայ թոքախտի ախանիչներ երե-ւան, պէտք է աւելի ևս ջանալ որ նա ստանայ լաւ զարգացած, մշակուած կրծային վանդակ մը, որպէս զի կարենայ արգելք հանդիսանալ այդ միքրոպներուն այնտեղ հաստատուելուն: (Ծուէտի մէջ թոքախտի ան-հետապնդուն խիստ նպաստած է բանական մեթոդը):

Նոյնիսկ թոքերու զարգացման և վարժութիւննե-րու պակասը պատճառ կրնայ ըլլալ, որ մարմնոյ աճումը և ուռութիւնները կանք առնէ, երկարատեւ ուսումնա-սիրութիւնները, մտաւոր աշխատանքները յաճախ ա-ւելի կը ծանրացնեն թոքերուն գէշ կացութիւնը:

Մարդոց զբաղումները, արհեստները, նոյնպէս առ հասարակ չեն նպաստեր լաւ չնչառութեան մը, ինչ որ աւելի պատճառ մը կ'ըլլայ բանաւոր վարժութիւննե-րով զայն հակակշռելու պէտքը զգացնող:

Խաղերը, նոյն խկ սփօրները չեն բաւեր դարմանե-լու համար չնչառութեան պակաները, ընդհակառակն աւելի կը ծանրացնեն այդ պակաները տկար կրծային վանդակի մը ճիգ հարկադրելով: Թոքերը՝ սփօրներու համար պէտք է տրամադիր ըլլան, յառաջաստաւարար

աւելցնելու իրենց աշխատոթիւնը, ըստ չափու որ աւելինայ օրինակի համար վազքերու աւելողոթիւնը և առագութիւնը։ Անա այն ատեն է որ վազքի միջոցնի փորձ դրուած, ճիգերը պիտի նպաստեն համեւ աւելինալուն սրախն և թոքերուն դիմագարձող ուժին։ Անշուշագայն անհրաժեշտ է որ նախ աստիճանաբար պատրաստուած ըլլան գործարանները այդ ճիգերուն։

Կը կրկնենք որ մանաւանդ աճման շրջանին պէտք է անպատճառ հսկել կրծային վանդակին այդ զարգացման։ Աճման ամբողջ տեղութեան մէջ ամեն ինչ որ կը կատարուի հազար անգամ աւելի կարժէ, որովհետեւ այն ատեն է միայն որ մարմնոյ բոլոր մասերը ի միասին համաշխարհէն, և աւելի լաւ կ'ուստանան։

Յաճախ տղան կը նմանցուի այն բայսերէն մէկուն որոնք պէտք ունին նեցուկի մը, առանց որոյ նա պիտի կրէր և ածեւանար։

Տղայոց մօտ ալ, գնդերաւորումն է որ նեցուկի դերը կը կատարէ, ուրեմն մկանային այդ ուռուճացման պէտք է հսկել, բանով մը նոպաստել անոր և ուղել զայն։ Եւ այդ ոչ միայն անհրաժեշտ է մանկուզզական տեսակէտով, ոչ չ միայն անոր համար որ մանուկը աւղիդ զարգանայ, այսինքն առանց ու և է ծոռոթեան կամ արձեւութեան այլ և ներքին գործարաններուն լաւ պաշտօնավարութեան տեսակէտէն։ Նոսուկ աշխատանք մը սրպիսին յաճախ զինքը կը կրէ գրքերու վրայ կ'աւելցնէ անոր ամբողջ մարմնոյն թերի պաշտօնավարութեան վրամանվները, մանաւանդ այն ատեն երբ ան չի ջանայ հակակուել անոր աղետաւոր արգիւնքները լաւ հասկցուած շարժումներով։


Անմ այս նպաստակին համար, չուկտական մարմարզը կը մատակարարէ հիմանալի վարժութիւններ։

(Բայց) Աժդիկ պայմանագուած քանակը։

7/31 1922

ՄԱՐՄՆՈՅ ՄՍԱՆՆԵՐ


Ց.Ա.Ռ.Ա.Զ.Ա.Կ.Ա.Մ.Լ.Վ.



ՊԱՏԿԵՐ Ա.

ՄԱՐՄՆՈՅԻ ՄՍԱՆՆԵՐ

ՅԵՍՍՈՎՆՈՂՄԷԿՆ



ՊՈՍԿԵՐ Բ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երկու խօսք

Յառաջաբան

գ

կ

ԱՌԱՋՔԻՆ ՄԱՍ

Լաւ հասկցուած ֆիզիբական վարժութեանց օգտակարութիւնը եւ անհրաժեշտութիւնը բնդիանուր ծանօթութիւններ

9

Թէ ինչո՞ւ համար մեր վարժութեանց շարքին մէջ ուեէ զործիք հարկաւոր չէ

24

Թէ ինչո՞ւ համար լաւ հասկցուած շարժումներ կը բաւեն բարելաւելու օրիսնիզմին զիաւոր պաշտօնները, եւ թէ ինչո՞ւ համար զէշ հասկցուած շարժումներ կրնան վնասել ոյնին պաշտօններուն

28

Առողջապահիկ խրասներ

35

Վարժութիւններու ճշդիւ կիրարկումին համար նկատելի կանոններ

42

Վարժութիւններուն իրազործման պատշաճող նախապատռելի ծաները, հազուս, ջրածութիւն

45

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Վարժութեանց երեր շարքեր. կանոնական կամ Ա. Դիրքի վրայ բացարութիւններ

48

1. Երկու սեռի տղայոց համար

50

2. Ամեն տարիքի աղջկանց եւ կանանց համար

66

3. Ամեն տարիքի մարզոց եւ երիտասարդաց համար

78

Յաւելուածական ծանօթութիւններ

96

Մարմնոյ մսաններ Յառաջակողմէն Պատկ. Ա.

103

» » Յետասկողմէն » » Բ.

104

Առևի իրաւունք վերապահուած բարգմանցին



卷之三

• 12

“บาร์บูนนาร์”

Historical Foundations of Education

Simplifying the rule

«Ազգային գրադարան»



NL0275668

“ՄԱՐՄՆԱՄԱՐՁ”

ԿԻՄԱՄՄԵԱՅ ՊԱՏԿԵՐԸ.ՁԱՐԴ ՀԱՆԴԵՍ

**Ֆիզիկական կրուքեան, Առողջապահուքեան
ու Բնական բժշկուքեան:**

**Միայ հայ թերքը՝ որ կը խօսի մարմնի, մժի և
հոգոյ ներդաշնակ դասիարակուքեան վրայ:**

**ՄԱՐՄՆԱՄՄԱՐՁԸ կը խօսի ան բոլոր զիտորիւն-
ներուն վրայ՝ որոնց նպատակն է անհատը և անով ցեղը
ազնուացնելու:**

**Բաժանորդագրուքիւնն է Տարեկան 25 դրուշ, Վե-
ցամսեայ՝ 15 դրուշ. Արտասահնան 8 գրանի: Զրի նմոյշներ:**

Հասցէ

**ՄԱՐՄՆԱՄՄԱՐՁ 19 Եէնի Վօլթօ խան, Պահմէ - Գափու
Կ. ՊՈԼԻՒԾ**

Գիճ 6 Դահեկան

Կեդրոնատեղի՝ Եէնի Վօլթօ խան թիւ 19

